







բարեց. — Բանակցութիւնները կը շարունակուին Թուրքի կառավարութեան անդամներուն հետ: Դժուար է սահմանել երկրին ներքին ինքնավարութեան շրջանակը եւ բովանդակութիւնը, ապահովել լոյժ հանդերձ Թրանսայի քաղաքական իրաւունքները: Այժմերիոյ Թրանսայի ներքին մէջ ալ մտավարութիւն կը տիրէ եւ կ'աշխատին փարատել: Նոր կուսակալ մը նշանակեցինք որ ծանօթ է իբրեւ մտքի եւ դործի մարդ:

Մեղքովեան Թրանսայի (զազթա-վայրեր) նոր նախարարը, Պ. Ժ. Ժիւլիա, ճառ մը խօսելով բացատրեց թէ անհրաժեշտ է բարձրացնել Հիւս. Ասիոյ կէտքը: Նախկին ժողովուրդի մակարդակը, զարկ տալով անասական դործունէութեան:

Սեղանի վրայ թերթերը կը դրեն թէ Ազգ. Ժողովին այս շարժումն վիճարանութիւնները կրնան վճարել հետեւանքներ ունենալ դահլիճին համար: Այժմերիոյ եւ Մարտի մասին եղած հարցապնդումներուն պատասխանելէ ետք, վարչապետը մտահոգութեան քուէ պիտի պահանջէ:

**ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՑՈՅՑԵՐ ՎԵՐԱԶԻՆՍԱՆ ԴԵՍ**

Արեւմտեան Գերմանիոյ ընկերվարականները, որոնք հակառակ են Փարիզի համաձայնութեանց վաւերացման, բուն պայքար մը կը մղեն երկու շարքի մէջ: Իրենց դիտարար պահանջն է նախ բանակցել Մոսկուայի հետ եւ ապահովել երկրին երկու մասերուն միացումը:

Կիրակի օր պատկառելի ցոյց մը տեղի ունեցաւ Թրանսփորթի Ս. Պողոս եկեղեցիին մէջ, որ պատմական կը մնայ 1848ի առաջին ժողովրդական խորհրդարանին դամարումով: Ներկայ էին հազար հոգի, յատկապէս ընտրուած ընկերվարական կուսակցութեան կողմէ, վաւերացնելու համար «գերմանական յայտարարութիւն մը» որուն տակ ստորագրած էին արդէն 250 ձախակողմեան դէմքեր: Այժմ կը մընայ կարելի եղածին չափ շատ ստորագրութիւններ հաւաքել այս յայտարարութեան համար որ կ'ընէ:

« Հասած է ժամը հանդիսարանայէս հրաւիրելու ժողովուրդը եւ կառավարութիւնը որ վճարական դիմադրութիւն մը ցոյց տան, մեր ազգը վերջնապէս պատկառելու որեւէ ձգտումի: Կը դիմենք խորհրդարանին եւ կառավարութեան: Կը պահանջենք նախապատուութիւն տալ Չորսերու համաձայնութեան, զինուորական խմբակցութեանց մասին: Գերման ժողովուրդը իրաւունք ունի վերահաստատելու իր միութիւնը »:

Ճառասանները իրենց տեսակէտները պարզեցին աւելի շատ երկիւղած կամ հանդիսարան, քան թէ քաղաքական մթնոլորտի մը մէջ, մասնաւորապէս պահանջելով նոր ընտրութիւններ կատարել եւ ժողովրդական խմբակցութիւն մը կազմել վարչապետին Տոքթ. Ատընաուրբի դէմ:

Վարչապետը իր պատասխանը տուած էր արդէն ընկերվարական կուսակցութեան վարիչին ուղղուած նամակով մը, որ կ'ընէ. — «Ձի բաւեր համաձայնիլ Ս. Միութեան հետ, երկիրը միացնելու համար: Մենք պէտք ունինք արեւմտեան պետութեանց հաւանութեան: Այդ պետութիւնները յանձն առած են պաշտպանել վերամիացման ծրագիրը, պայմանաւ որ մենք վաւերացնենք Փարիզի համաձայնութիւնները: Եթէ չվաւերացնենք, պիտի խախտի այդ յանձնառութիւնը եւ մենք նմանօրինակ յանձնառութիւն մը պիտի շտամանք իւր: Միութեանէն: Կարճ խօսքով, մենք պարզապէս կըզրարանենք պիտի դատաւարութիւնը, մնալով առանց բարեկամներու: Ընդհակառակն, վաւերացումէն ետք, պիտի կրնանք բանակցութիւններ կատարել արեւմտեան պետութեանց հաւանութեամբ »:

ՄԵՆԱՍՄԱՐՏԻ հրաւերը ետ առնուելու նախորդ երեւոյթական նախարար Պ. Էտիաու Չորի կողմէ, վարչապետին միջամտութեամբ:

ՄԱՐԶՈՒԱՆ. — Փետուր Ժանրութեանց եւրոպայի ախոյեանը, Պամըշօն, իր տխուր պաշտպանի շարքի իրիկուն Միլանի մէջ, իտալացի Միլանի դէմ: Ծնորհիւ կէտերով իր տարած յաղթանակին, Պամըշօն կը մնայ ախոյեան: — Չութպօլի կիրակի օրուան հանդիպումներէն վերջ, ախոյեանական դատարանի առաջիններն են Ռէնս եւ Թուրուզ 32 կէտերով:

**ՌԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿՈՅՍՑՈՒՄ ԵՒ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ**

Առնուելիլ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի «Կառավարենք» խումբին կողմէ, Կիրակի 6 Փետրուար ժամը 15ին Սալ Կալման, (Փլաս տը լա Կար):

Կը ներկայացուի ԲԱՆՏԻՆ ԱՆԻԻԸ (Գրիգոր Վահանի), Թատեր. 3 արար Ղերավարութեամբ Պ. Միհրան Շիշման - եանի:

Գեղարուեստական ճոխ բաժին, մասնակցութեամբ Անիէո - Իսիի երգչախումբին ղեկավարութեամբ Պ. Գայիշեանի: Ժամը 19ին սկսեալ եւրոպական պար, Հաղորդակց. միջոց. — Շոգեկառք Կառտիւ Նոսէն ժամը 14.40, Օթօպիւս Փորթ տը լա Շափէլ 256 թիւ:

**ՆՈՒՆԻՐՆԵՐ**  
Փարիզին Պ. Պարսամեան երկու հազար Փրանք կը նուիրէ Յ. Կ. Մաչի օդափոխութեան կայանի շէնքին, հազար Փր. Պէյրուի Ն. Փալանճեան ճեմարանին: Ստանալ «Յառաջ» էն:

*le stylo à bille a révolutionné l'écriture...*



**...LE STYLO A ONGLES AUTOMATIQUE**  
**Tipon**  
*révolutionne l'art d'embellir*  
**LES MAINS**

Le stylo à ongles TIPON vous permet d'utiliser le vernis de votre choix. Son remplissage est facile. Son étanchéité vous assure de garder le vernis toujours frais. Où que vous soyez, vous pouvez rapidement faire à vos mains le raccord qui s'impose. Le stylo à ongles automatique TIPON, rapide, pratique, élégant, doit être, dans votre sac, le complément indispensable de votre coiffeur.

**Tipon**  
Démonstration permanente et vente aux Grands Magasins du Printemps et du Louvre ainsi que dans tous les bons salons de coiffures et parfumeries.  
Vente en gros. TIPON-FRANCE 11, rue Godot de Mauroy - Paris

**ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐ**  
Մասնագետ մեքենագետ Մեքենաներու նորագոյնիս ԳՆՈՒՄ, ՎԱՃԱՌՈՒՄ և ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ Տարբերակիչ և շաքարի  
R. BLOT, 9, Rue Clignancourt, Paris (18), Tél. MON. 80 - 72  
Métro Barbès

**ԱՍԷՆ ՏԵՂ ՓՆՏՈՒՑԻՔ**

Պ Ո Ս Ֆ Ո Ր  
Հաշակաւոր ՀելվաՆ եւ ԼիֆոնիՍը, բոլոր հայ նպարավաճառներուն հոյ  
Հանազան բոյրերով, նուշով եւ կաղինով պատրաստուած տեսակներ:  
Բժիշկներու խի կարծիքով ԼՈՒՐՈՒՄՆ ու ՀԵՎԱՆ կը պարուհակեն մեծագոյն շափով գոյ (խար)  
ԱՐՏԱՄԻՐԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ  
2, RUE LOUIS ASTOIN, MARSEILLE

**ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ**

**ԵՒ ՆՇԱՆ ՓԱԼԱՆՃԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ**

ԲԱՍՆԱԿԻՆԳԱՄԵԱՅ ՑՈՒՅԵԼԵԱՆԻ  
ՀԱՆԴԻՄԱՒՈՐ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ  
ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

Տեղի պիտի ունենայ Սորպանի մեծ աւփիքատրոնին մէջ, 27 Փետրուար, կիրակի, ժամը 15ին:

**ՄՈՒՏԻՐ ԱԶԱՏ Է**  
Այս առթիւ հրապարակ հանուած են նուիրատուներ:  
Բոլոր նուէրները պիտի ծանուցուին «Յառաջ»ի մէջ:  
Ձեր նուէրները կրնաք զրկել նաեւ «Յառաջ»ի կամ հայ դրամաձաներուն միջոցաւ, կամ յանձնել անոնց որ պիտի ներկայանան, փոխան ստացադիր - նուիրատուսի:

**Ս. ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ**

Թատերական ներկայացումները տեղի պիտի ունենան կիրակի 13 Փետրուարին, կէսօրէն վերջ ժամը ճիշդ 4ին:  
Մանրամասնութիւնները յաջորդով:

**ՇՆՈՐ ՀԱԿԱԼԻՔ**  
Վիլէն. — Յ. Կ. Մաչի մասնաճիւղը չընորհակալութեամբ ստացած է Տէր եւ Տիկին Արզըլըեանի երկու հազար Փր. Իրենց զաւկին վեցերորդ տարեկիցին առթիւ:

Օր. ՇԱՔԷ ՆՈՐԱՇԵԱՐ ՀԵԱՆ  
Գարիբէն ՎԱԶԳԷՆ ՓԱՇԱՊԷԶԵԱՆ  
Ամուսնացած  
Պէյրուի Մէջ  
**ՅՐԱՆՍԱՀԱՅ ԼՍԱՐԱՆ**  
Յառաջիկայ չորեքշաբթի երեկոյ Քատէի վերնաշարկը:  
Կը խօսի Պ. Թ. ԳՆՈՒՆԻԿ:  
Նիւթ՝ Հերոսամարտները եւ հայութիւնը: Մուտքը ազատ է:

**6 ՓԵՏՐՈՒԱՐ**

Կիրակի ժամը 16ին կէս գիշեր  
ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ  
ՏԱՐԵԿԱՆ ՅԵՐԵՅԱՆՑԹ - ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ  
«Լէ զ'Ամպաստաւոր», Շքեղ սրահին մէջ  
Շան զ'էլիզէ, Յ. Ավրելի Կապրիէլ:  
Նուագախումբ  
ԲԱՄՕՆ ՄԷՆՏԻՉԱՊԱԼ  
Եւ իր երգչուհին ԼՕԼՕ ՄՕՐԵՆԱ  
Բօպեր Բիքա երգիչ ընկերակցութեամբ  
Կիթառի, Անարէ Շէրվուս, Չարլսթօն,  
ամերիկացի հոջակաւոր պարող, Ժօ Պը-րիք-պար, հաճելի անակնկալ մը, Ժան Ֆընտրէլեան եւ Պերն Պէրպիլեան, կովկասեան պար:  
Կանխաւ ապահովեցէք ձեր սեղանները  
հեռաձայնելով Կապրիէլ 24-39:  
Մուտք 500 Փրանք

Imp. Araxes - 46, Rue Richer. Paris (9<sup>e</sup>)

**ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ**  
ԲԱՑԱՌՈՒԿ ԶԱՐԴԵՐԸ ԿԸ ՀԱՅՌԱՅՐՈՒԹԻՒՆ  
**ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԷՆ**  
**Ets. THOMLAC**  
16bis, Bd. Sébastopol, Paris (4)  
52, Rue de Chalon, Paris (12)  
4bis, Rue Vaillant Couturier, Argenteuil  
10, Ave. de Gennevilliers, Villeneuve-la-Garenne  
ՊԱՏԻ ԱՄԷՆ ԿԱՐԳԻ ԹՈՒՂԹԵՐ ԵՒ  
ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԻՒՂԱՆԵՐԿ՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ  
**THOMLAC**  
Ձեր բնակարաններուն կուտայ գեղարուեստական հանելի և շքեղ մքնուրտ, իսկ ձեր պիւտեղին վրայ կը կատարէ խիստ կարեւոր խնայողութիւններ:

**ՃԱՇԱՐԱՆ ԵԱՐ**  
Հիմնադիր-անօրէն ԳՐԻԳՈՐ ԹԵՒԱՆԵԱՆ  
\*  
Յրանասական - հայկական եւ կովկասեան ընտիր կերակուրներ  
ՇԱՆ ԶԷԼԻԶԷԻ ՍՐՏԻՆ ՎՐԱՅ  
4, Rue Robert - Estienne  
(Rue Marbeuf) PARIS (8<sup>e</sup>)  
(Métro: F. D. Roosevelt)  
\*  
Հանելի մքնուրտ  
Առաջնակարգ կովկասեան խորովածներ, «Հաշիլե», «Քարսըր»  
\*  
**BAR AMERICAIN**



ՕՐԱԹԵՐԹ

31րդ ՏԱՐԻ — Թիի 7587 31<sup>e</sup> ANNEE

Խմբագիր՝ ՇԱԽԱՐՀ ՄԻՍԱԿԻԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ, 11րդ ՏԱՐԻ, Թիի 2998

ՄԵՐ ԽՍՐԷ

ՀՈԳԵՇԱՀ ՔԱՐՈՋ...

Չունենալով կեղծոնական իշխանություններ...
Չունենալով կեղծոնական իշխանություններ, չունեն սերտ կապ՝ զարգութի զարգութի, անդամանելի կորուստները կը կրենք օտարություն մեջ:
Կորուստ ազգային, բարոյական եւ ներքինական:
Այսօր կ'ուզենք խօսել ներքինական կորուստներու մասին:
Տարիներէ ի վեր կը յուզուի աւարի տրուած կամ օտարին աւազանը հոսած հարստութեանց խնդիրը:
Ամէն տեղ ալ կան ունեւորներ, ամբարի կամ ամուսնացեալ, որոնք ուրիշ հանգրեւի գեղած են տարիներու ընթացքին:
Անշուշտ իրենց իրաւունքն է վայելել զանոնք: Վայելքն ալ զիտուութիւն է, եւ կը թելադրէ շարք մը մարդկային պարտաւորութիւններ:
Բայց որովհետեւ մարդիկ մասկանացու են, տարրական արամբանութիւնը կը պահանջէ որ մտածեն, նաեւ, ապագայ մասին:
Եթէ ժառանգորդներ ունին, պարզ է իրենց ընկերը: Իսկ եթէ չունին եւ ամէն բան բախտին ձգած են, իրենք ալ չեն կրնար գիտնալ թէ ո՛ր կը հոսի առուն:
Արքա՛ն ընդվզեցուցիչ պատմութիւններ արձանագրուած են փճացած կամ «օտարացած» հարստութեանց մասին, մասնաւորապէս Ամերիկայի մէջ:
Անտրի ամուրի մը չուտեր — չի խմեր գումարը գումարին վրայ կը բարդէ եւ կ'պահէ բարձր տակ եւ կամ ճերմակեղէն ներուն մէջ:
Ատուտ մը կամ դիւր մը մահը կուգա՞ր գետին կը փոշի դնէր անոնց բան չորցնելու:
Եւ իր դիւրած հարստութիւնը կ'երթայ պետական գանձ:
Արբի մը իր հարստութիւնը կը յատկացնէ օտար հաստատութեանց, — մեծ մասով կ'ընտանան — որոնք միլիոններ ունին զբաղման մէջ:
Մարդը «աստուածաբանական» կը թուի թիւն ստացած ըլլալով, կը վախճայ որ մեղք մը զործած կ'ըլլայ, եթէ ազգին կտակ է:
Շատեր ալ ամէն բան վերջին պահուն ձգած ըլլալով, իրենց գլխուն վրայ թանաթ մը վարդապարտութիւններ, այր կամ կին, կը յաջողին օգտուել անդիտակցութեան վայրկեանէ մը:
Եւ կը դառնան ժառանգորդ, վաւերապէս կտակաւոր:
Այստեղ, Եւրոպայի եւ հարեւան երկրներէ մէջ ալ կան մեծահարուստ շահեր, որոնց ամէն մէկը ի վիճակի է քանի մը ամիսէն ծաղկաստանի վերածելու Պէյրութի զաղթականները:
Իսկ եթէ բոլոր իրենց ոսկեհանքերը միացնեն, կրնան արդիական քաղաք մը դնել կամ շինել, բոլոր ցանկալի յարմարութիւններով:
Տակաւին չենք խօսիր Հարաւ. Ամերիկայի կրեաններու մասին, որոնք առաւելական պատմութիւններ հիւսած են իրենց շուրջը:
Ինչո՞ւ զրի կ'առնենք այս հանրամայնօթ իրողութիւնները:
Յիշեցնելու համար թէ՛ իրազեկներու քարտականութիւնն է արթնցնել այս կարգի ունեւորներու հայրենասիրութիւնը, որպէսզի բաժին հանեն հանրօգուտ ձեռնարկներու:
Այս պարտականութիւնը ամէնէն աւելի կ'իջնայ մեր հոգեւոր հովիւներուն վրայ: Մեր հարուստները մասնաւոր տկարութիւն մը ունին վարդապետներու եւ պիտակապետներու հանդէպ:
Ահաւասիկ ազգաբարձական գործ մը, մեր վեղարուորներուն համար:
Անոնք ամէն տեղ ազատ մուտք ունին: Եւ համոզելու ձեւերն ալ գիտեն: Կը բաւէ որ ըմբռնեն օրուան պահանջները:
Շ.

ՕՐՈՒԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ԱՆՍՏՈՅԳ ՎԻՃԱԿ

ԾԱՅՐ. ԱՐԵՒԵԼԻԻ ՄԷՋ

Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԸ

ԵՒ Ն. ՄԻՈՒԹԻԻՆԸ ԴԷՍ ԴԻՍԱՑ

ԱՊՉՀՈՎՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒԴԸ

ՄԵՐԺԵՅ ՄՈՍԿՈՒԱՅԻ ԲԱՆԱԶԵԻԸ

Բոլոր տեղեկութիւնները կը հաստատան թէ իսկապէս ծանր կացութիւն մը կը տիրէ Ծայր. Արեւելի մէջ, ուր դէմ դիմաց կանգնած են Ս. Միութիւնը եւ Մ. Նահանգները: Ազգաժողովին Ապահովութեան խորհուրդը կը ջանայ ելք մը գտնել, որպէսզի տալանալը աւելի չծանրանայ, անգարմանելի վախճանի մը յանդէպով:
Երկուշաբթի օր, երբ Ապահովութեան խորհուրդը նիստ գումարեց, սեղանին վրայ ունէր երկու խնդրադիւրներ, — առաջինը — ամերիկեան ներշնչում — յանձնած էր Նոր Զեյթուն, առաջարկելով կրակը զազրեցնել հովանաւորութեամբ Ազգաժողովին: Երկրորդը, խորհրդային ազդիւրէ, կը պահանջէր «քննել Մ. Նահանգներուն կողմէ ժողովրդական Չինաստանի դէմ կատարուած յարձակողական արարքները»:
Վիճարանութիւնները հազիւ սկսած, խորհրդային պատուիրակութիւնը պահանջեց օրակարգ անցնել բանաձեւ մը որով կ'առաջարկէր ազգայնական Չինաստանը դուրս ձգել զինադադարի վերաբերեալ նիստերէն: Ապահովութեան խորհուրդը մէկիւր դէմ (Ս. Միութիւն) տասը ձայնով մերժեց այս առաջարկը:
Այսպէս արեւմտեան պետութիւնները առաջին յաղթանակը տարին Ապահովութեան խորհուրդին մէջ, որ այժմ կը փոփոխէ միջոցներ գտնել, կրիները զազրէ ցնելու համար: Հետագիւր կ'ընէ թէ խորհրդային բանաձեւին դէմ առաջին անգամ խօսեցաւ Ֆրանսայի պատուիրակը, զի տեղ ապով թէ «Չինաստանի հանրապետութեան ներկայացուցիչը ժողովին կը մասնակցի համաձայն իր կտակաւորութեան տուած լիազօրութեանց, իբրեւ մը նախն անգամ մեր կազմակերպութեան: Իր հաւատարմաբերը ընդունուած են Ապահովութեան խորհուրդին եւ Ազգաժողովին միւս կազմակերպութեանց կողմէ: Որ եւ է պատճառ չկայ եւս առնելու նախապէս շնորհուած ճանաչումը»:
Ազգայնական Չինաստանի ներկայացուցիչը յայտարարեց թէ Մոսկուայի ձեռնարկը «խորհրդային նախադրածակման եւ աշխարհակալութեան նոր օրինակ մըն է»: Ամերիկեան եւ անդրկական պատուիրակները պահանջեցին մերժել խորհրդային բանաձեւը:
Քուէարկութենէն ետք, Ապահովութեան խորհուրդը սկսաւ զբաղիլ օրակարգի քննութեան եղանակով: Հարցը կ'ընդունուած էր, իբրեւ հետեւանք սովետական բանաձեւին, որ միւս նախադրածակման արտասանելով Մ. Նահանգները, կը պահանջէր ամերիկեան բոլոր ուժերը քաշել Ֆրանսայի շրջանէն: Նոր Զեյթունայի պատուիրակը, որ Ապահովութեան խորհուրդին նախագահն է, առաջարկեց հրաւիրել համայնապար Չինաստանը որ ներկայացուցիչ մը զրիկ Ազգաժողովին, մասնակցելու համար կրակը զազրեցնելու հարցին քննութեան: Եւ թելադրեց նիստերը զազրեցնել, մինչեւ համայնապար Չինաստանի պատուիրակին ժամանումը: Այս առթիւ թելադրեց որ Ազգաժողովին ընդհ. ըբարտադարն ալ համոզէ չինացի համայնապարները, որոնց լաւ ծանօթ է, վերջերս Փեքին այցելած ըլլալով: Իրիտանական պատուիրակը հաւանութիւն

ՕՐԸ ՕՐԻՆ

« ՀՄՅ ԵՍ ԹԷ ԿՍԹՈՒԿ »

« Հանգէս Ամսօրեայ » ուսումնաբերքի մը 1954 Սեպտեմբեր — Հոկտեմբերի քիւր, որ երէկ հասաւ, ամբողջովին նուիրուած է Հ. Ներսէս Վ. Ակիմեանի, անոր յիսնամեայ գրական գործունէութեան յորիւններին:
Կենսագիրքը, Հ. Վ. Ինգլիզեան, առանձին գրքովով մը եւս հրատարակեց իր ուսումնասիրութիւնը:
Անշուշտ Յատույն ալ պիտի գրազի, երբ վերջնապէս հշոյնի յարեւանիս թուակաւոր, որ յետագում էր, ծանօթ արկածին պատմաւով:
Կենսագրականին մէջ, Հ. Ինգլիզեան կը պատմէ երկու արտասուչ մանրագրեր, յարեւանի մանկութեան օրերէն:
Բերնէ բերան շրջած լուրերու վրայ 1890ական թուականներուն Հ. Ակիմեանի ծննդավայրին՝ Արդուի մէջ ալ կ'իմուանի թէ թուրքերը «Հայոց հիւրը կտրեր են» Ձէյթունի մէջ:
Պատանի Ակիմեան, որ այն ատեն Գարրիէլ կը կոչուէր, իր հասակակից ընկերներէն վեց հոգի կը հաւաքէ, Ձէյթունցիներուն վրէժը լուծելու համար:
Ինչպէս, — կը պաշարեն թուրք պատանի մը որ պտուղ եւ բանջարեղէն կը փոխադրէր գրաստով, «բեռները կը բաւփեն եւ յաղթական կը վերադառնան»:

ՄՈՂՈԹՈՎ. — «ՊԱՏԵՐԱԶՍԻ ՎՃԱՆԳԸ Կ'ԱՒԵՆԱՑ»

Ս. Միութեան արտաքին նախարարը, Մոլոթով, որ առջև օր ունեւորութեան ընդունած էր Մոսկուայի անդլ. դեսպանը, հետեւեալ պատասխանը տուած է.
« Ս. Միութեան տեսակէտով, Փորմալայի ներկայ կացութեան պատճառը այն է որ Մ. Նահանգները քանի մը տարիէ ի վեր գրուած են այդ կողին, ինչպէս եւ Փետրոսեան եւ ուրիշ կողմեր, Չանկ Քայ Շէքի արկայութեամբ: Վերջին ժամանակներս յարձակողական նոր արարքները գործուեցան Մ. Նահանգներուն կողմէ այդ շրջանին մէջ, ինչ որ աւելի սաստկացուց յարաբերութեանց յարումը: Խորհրդային կառավարութիւնը համաձայն է քննելու այս խնդիրը Ապահովութեան խորհուրդին մէջ: Այդ շրջանին կացութիւնը կը վտանգէ խաղաղութեան պահպանումը եւ կ'աւելցնէ նոր պատերազմի մը սպառնալիքը: Խորհրդային կառավարութիւնը յայտնած է իր պատուիրակին թէ ժողովրդական Չինաստանին պատուիրակութիւն մը պէտք է հրաւիրուի, այս հարցին քննութեան համար:
« Անդլ. կառավարութիւնը ամէն միջոց կը փորձէ, որպէսզի շուրջը աւելի չպարտին: Բրիտանական հասարակագիտութեան վարչապետները, որոնք Լոնտոն կը գտնուին, նոյնքան մտահոգ են: Առջի օր քննեցին սա խնդիրը թէ նպատակաւոր մը չ'է հանդիսաւոր կոչ մը ուղղել Չինաստանի վարչապետին եւ Մ. Նահանգներուն:
« Չինաստանի ներկայացուցիչը հրաւիրուի մասնակցելու օրակարգի հարցին վիճարանութեան, բայց այժմ պէտք է քննել անդամակցութեան խնդիրը: «Իմ կառավարութիւնս կ'ընդունայ ժողովրդական (համայնապար) Չինաստանի հանրապետութիւնը եւ կ'ընդունի որ անոր անդամակցութեան խնդիրը լուծուի օր մը. բայց ոչ այսօր: Իմ կառավարութեանս կարծիքով, ոչ ատի պողտակին է ոչ ալ պատեհ՝ այդ խնդիրը քննել այժմ»:
Թուրքիոյ եւ Ֆրանսայի ներկայացուցիչները հաւանութիւն յայտնեցին ամերիկեան բանաձեւին:

Աւելի խօսում է երկրորդ պատուիրակը. —
Խուսի մը հայ լուսաւորչական տղաք գինը շրջապատելով, կը հարցնեն, բոլորեցնէր ցցած.
— Հայ եւ թէ կարողիկ: Պատանին կը պատասխանէ.
— « Հայ եմ » (ազգով, կարողիկ դասնութեամբ):
Տղաքը ազատ կը ձգեն կապնաւորը, ծախահարելով:
Բան մը փոխուած է այդ օրերէն իվեր: Այն ատեն ազգաբարձեան տարրական ոգին էր որ այսպիսի հարցումներ ուղղել կուտար:
Այսօր շատ քիչեր կը հարցնեն — Հայ եւ թէ կարողիկ (եւ կամ բողոքական):
Բայց, յաճախեալ դարձած են իսկապէս անհոռի հարցումներ.
— Հայաստանի բարեկամ եւ թէ բըշմաւի:
— Հայաստանաէ՞ր եւ թէ հակահայաստանեան:
Երբ փորձես բացատրութիւն պահանջել այդքան անմիտ եւ անկիրք հարցումներուն առթիւ, ինքնին կը դառնան «Հակահայաստանեան»:
Իսկ երբ յանդիմանես, անպակաս մը եւս կը շահիս. — Փաշխա...
Կրնա՞ր վտահ ըլլալ թէ ոչ «Հայաստանաէ՞ր»ին իմաստը կ'ըմբռնեն, ոչ ալ «Փաշխա»ին:
Մեծ մասով, Հայաստանը տեսած են քարտէսին վրայ: Կամ իրենց երազին մէջ:
ՎԱԶԷ

ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼԻ ԶԵՆԱՐԿ ՄԸ ՄԱՐՏԵՅԼԻ ՄԷՋ

515.000 ՖՐԱՆԿ ԾՈՒԵՐ
ԼԻՈՆԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՀԱՄԱՐ
Լիոնի Ազգ. Միութիւնը ուրախուի թիւն մը ծանուցանելով թէ մեծ յաջողութիւն մը գտած են Մարտի մէջ, ի նպաստ եկեղեցւոյ շինութեան, Պ. Զըրբաշեանի կրտսեր արդկան՝ Օր. Անահիտի նշանախօսութեան առթիւ: Ետեւ օր ընդունելութիւն մը սարքուած էր հովանաւորութեամբ Սերովրէ Մ. Վ. Մանուկեանի եւ ի ներկայութեան եկեղեցւոյ յանձնախորհրդի նախագահ Պ. Կարապետ ձեկըրբեանի: Այս առթիւ Օր. Սեղա Զըրբաշեան արտասանած է Սիւրբ Կապուտիկեանի «Սուրբ իմ որդուն» բանաստեղծութիւնը: Ընդհանուր ոգեւորութեան մէջ, Սերովրէ Մ. Վ. կոչ մը ուղղած է ի նպաստ Լիոնի եկեղեցւոյ շինութեան եւ քանի մը վարկեանէն զոչսացած է 515.000 Ֆրանքի գումար մը: Միեւնոյն ատեն կազմուած է Տիկնանց յանձնախորհրդ մը, հանգանակութիւնը շարունակելու համար:
Յաջորդով՝ նուիրատուներու ցանկը, որուն զուրկը կը գտնուին Պ. Զըրբաշեան եւ Հանրի Ներսէսեան՝ 80.000ական, Սուրբ Թէոֆան եւ Կ. Ընկերեան 50 հազարական Ֆրանքով:
Հանգանակութեան նախագահին:
Չինաստանի կառավարութեան պաշտօնաթերթը նոր ազգաբարձութիւն մը ուղղեց, պնդելով թէ «բացարձակապէս անընդունելի է կրակը զազրեցնելու առաջարկը» եւ թէ Մ. Նահանգները պէտք է անմիջապէս Ֆրանսայի շրջանէն ետ քաշեն իրենց զինուորները: Փեքինի անթիւն ալ կրիկնց այս ազգաբարձութիւնը:
« Ազգայնական Չինաստանի նախագահը, Չանկ Քայ Շէք համայնց թաշն կը զինելու պահակազօրքին կազմ եւ պատրաստ սպանել, մէկը զինելով պարզութեան ծրագրիները, մինչեւ որ ինք հրաման տայ: Միեւնոյն ատեն բարձրաստիճան պաշտօնատար մը զրկեց այդ կողմերը,
(Շար-ը կարդալ Գ. էջ)

















HARATCH

Fondé en 1925

Tél.: PRO. 86-60

Le Directeur : SCH. MISSAKIAN
Rédaction et Administration : 32, Rue de Trévisse, Paris-9e
C.C.P. Paris 1678-63 R.C.Seine 376.286

ԱՍԽԱՆՈՒԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Պրատնա եւ գաղութներ տարեկան 3000 ֆր., վեցամս. 1600
Արտասահման՝ տարեկան 3500 ֆր. կամ 10 \$, հասը 12 ֆր.

ՈՒՐԲԱԹ 4
ՓԵՏՐՈՒԱՐ
\*
VENDREDI
4 FEVRIER
1955

ՄԵՐ ԽՕՍԲԸ

«ՄԻՇՏ ԶԳՈՅՇ...»

Պոլսոյ վերջին թղթաբերէն կ'իմանանք
թէ անցեալ Գեղար. 25ին կարեւոր վիճա-

Ներսիսեանի մը հարցումներ ուղղած է
Թուրքիայի կարեւորութեանց

Ինչպէս յայտնի է, երկու նախարարներ
ըր Պաղատ հասցին անցեալ դեկտեմբեր

Յաջողորար պիտի այցելէին Սուրիա,
Լիբանան, Յորդանան եւ Եգիպտոս, իր

Յաջողութիւն դասն միայն Պաղատտի
մէջ, որուն վարչապետը, Նուրի Սայիտ

Պատուիրակութիւնը շունչը առաւ Լի-
բանան, ուր արամադիր են միջին ճամբայ

Արեւմուտեան սկսած էր սահմանէն
անդին, մանաւանդ Եգիպտոսի մէջ։ Իս

Պաղատտական յայտարարութիւնները եւ
լրագրական բանավեճը կը շարունակուին

Նոյն իսկ Լիբանանի թերթերը ամէն օր
աննպաստ գրութիւններ կը հրատարակեն

Ինչ անցեալ օր թերթ մը կը հարցնէր
թէ «Թուրքիա մեր տրամադրութեան տակ

Երկրորդ լրագր. մը կը թերթաբերէր.
« Քող թուրքերը մեզ հանդիստ ձգեն :

Թուրքիոյ Ազգ. Ժողովին վիճարանու -
թեանց միւս կարեւոր խնդիրը կայ ունէր

Պատասխանելով ներգոյցելի հարցումի
մը, արտաքին նախարարը, Ֆուատ Բէօօֆ

Իսրայի անմիջապէս աւելցուց.
« Ռուսներուն մեզի ներկայացուցած

Մոսկուայի քանի ձեռքով, մեղրած.
թուրքեր արտասանելով եւ զիջումներ կա-

Եւ սակայն, կը թուի թէ շատ ալ հան -
գիտ չեն եւ միշտ լարուած ուշադրու -

Վիճարանութեանց ընթացքին հաս -
տատուեցաւ թէ Ռուսներ կը քաջալերեն

ՕՐՈՒԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ՀԱՐՑԱՊՈՒՆ ԴՈՒՄՆԵՐ

ՀԻՒՍ ԱՓՐԻԿԷԻ ՄԱՍԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՍԱՆՀՈՒԹԵԱՆ

ՔՈՒԷ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ

Չորեքշաբթի օր բուն վիճարանու
թիւններ տեղի ունեցան Ազգ. Ժողովին

Ուրիշ երեսփոխան մը, գրագիր, մաս -
նաւորապէս ծանրացաւ Ֆրանսի վրայ,

Երրորդ երեսփոխան մը, Տրոն Եւ ծան -
րացաւ այս հարցին վրայ, աւելի ուժգնոր

Չորեքշաբթի օր Երեսփոխան մը,
Քրուզիքի, որ Արեւմտեան կողմէն էր

Երեսփոխանը քննադատեց նաեւ Արթ -
րիոյ լեռնային շրջանին մէջ կատարուած

Օրանի անկախ երեսփոխանն ալ քննա -
դատեց զհասիւններ քաղաքականութիւնը :

Օրանի երկրորդ երեսփոխանը, Ռոմէ
( Ծար. ք կարդալ Գ. Էջ )

ՕՐԸ ՕՐԻՆ

ՀԱՆԵԼՈՒԿԻ ՄԸ ԼՈՒԾՈՒՄԸ

Հայաստանի սովետական գրողներու Բ.
ագուարից մէջ, որ տեղի ունեցաւ

« Հայաստանի Կոմպարտիայի Կենտ
Կոմիտէն այժմ գրադուում է սովետահայ

Ոչ անու տրուած էր, ոչ ալ կը հաս -
կուէր թէ իսկապէս վերագրածը են եւ

« Հայրենիք » ամսագրին աշխատակիցը,
Ս. Ա. , որ կանաւարապէս կը հետեւի

Այս ամսագրին կը հետեւեցնէ թէ գրա
գետ Գուրգէն Մահարին վերագրած է

ԿԱՅՈՒԹԻՒՆԸ ԾԱՅՐ ԱՐԵՒԵԼԻ ՄԷՋ

ՉԻՆՍՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԿԸ ՍՊԱՍԵՆ

Ազգաժողովին Ազատութեան Ուր -
հուրը անհամբեր կը սպասէ համայն -

Մ. Նահանգներու նախագահը կարգ մը
սեղեկութիւններ հաղորդեց իր առաջա

Մ. Նահանգներուն ընդհանուր նպատակն
է պաշտպանողական լինելու եւ ընդ

Մ. Նահանգներուն ընդհանուր նպատակն
է պաշտպանողական լինելու եւ ընդ

Մ. Նահանգներուն ընդհանուր նպատակն
է պաշտպանողական լինելու եւ ընդ

ՊԷՑՐՈՒԹԻՆ ԽՈՒՄՆԵՐ ԵՐՐԵՅԻՆ
250 ուսանողներ որոնք ցոյցեր կը կատա

Երեւան, թէ Անտոնին աւոր կիմն է,
քանի որ Գուրգէնի բուն մականունը Ա.

« Սովետ. Հայաստան » յայտարար համա -
րին մէջ, Վահագն եւ Մարտիկոս Արշակունց,

Դարձեալ « վերածանելով » եւ հանելուկը
լուծելով, « Հայրենիք » ի աշխատակիցը

Ոչ մէկ լուր՝ միւս գրողներու եւ ուրիշ
սխառականքներու մասին :

Ուրեմն, միայն երեք հոգի՝ աւելի քան
250 սխառականքներու վրայ :

Ուր են, ի՞նչ եղած են միւսները,
Չապլին, Եսայեան, Վահան Թոքազեան, Մ.

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական

Ուր ինչ եղած են միւսները : Բնական
պայմանները, համայնքի եւ պետական













այսինքն երկու հարիւր միլիոն աւելի՝ բարձրատեղով անցեալ տարուան հետ : Զինուորական ծախքերը կը կազմեն եւ ըստ այսինքն 19.1 առ հարիւրը, 12 միլիոն հարիւր միլիոն բարձր : Ինչ որ 11 միլիոն ութ հարիւր միլիոնի յաւելում մը կը նշանակէ անցեալ տարուան վրայ : Նախարար բացատրեց թէ «միջազգային կացութիւնը թոյլ չի տար զեղջիկ մեր ազգային պաշտպանութեան վարկերը» : Յետոյ երկարօրէն ծանրացաւ ծանր ճարտարաւեստի զարգացման վրայ որոն համար 190 միլիոն բարձր յատկացուած է : Հողագործութեան տրամադրուած է 65 միլիոն 200 միլիոն բարձր եւն. :

ԱՐԱԲԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ

Վերջին լուրերու համաձայն, ձախողած է Լիբանանի զերագոյն փորձը՝ փրկելու համար Արաբական Դաշնակցութիւնը : Ենթադրուած վարչապետը, զնդ. Կամալ Նապըր, որ մերժած էր տեսակցել Իրաքի վարչապետին հետ, յայտարարեց թէ որոշած է քաշուիլ համարաբարական հաւաքական ապահովութեան դաշինքէն, քանի որ Իրաք որոշած է ստորագրել Թուրքիոյ հետ ծրագրուած դաշինքը :

Թէեւ առ այժմ եղիպտոս չի քաշուիր Արաբական Դաշնակցութեան, բայց իր այս որոշումը մահացու հարուած մը կուտայ այդ կազմակերպութեան : Համարաբարական ապահովութեան դաշինքը կամարական էր ամբողջ արաբական շէնքին :

Թուրքիոյ վարչապետը, Մենտէքէն Հոսթէն մեկնած ատեն յայտարարեց թէ պիտի ստորագրեն Իրաքի հետ կնքուած դաշինքը, հակառակ Արաբական Դաշնակցութեան ընդդիմութեան : «Մենք նկատու չենք աներ միւս արաբական երկիրներու դիրքը, ոչ ալ կ'ազդուինք անոնց ընթացքէն : Բայց եւ այնպէս կը յիշեցնեմ թէ դաշինքը բայց է այն բոլոր արաբական երկիրներուն առջեւ որոնք ի վիճակի են եւ կ'ուզեն աջակցել Արեւմուտքի պաշտպանութեան զօրացման» :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԾԱՆՎԱԾՆԻ զէպը չէ պատահած փառիզեան շրջանին մէջ. բայց եւ այնպէս առողջապահական նախարարութիւնը կը թելադրէ պատուաստուիլ : Բոլոր հիւանդանոցներուն մէջ մասնաւոր ժամեր նշանակուած են, ձրի պատուաստուելու համար :

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՇԵՐԸ պատասխանեցին Մոսկուայի վերջին ծանուցարարին, որ կը մեղադրէր թէ Փարիզի համաձայնութիւնները մանրէական են. պատերազմ կը նախատեսեն : Այս առթիւ անդ. կատալաբութիւնը երեւան հանած է Սթալինի մէկ նամակը՝ գրուած՝ 1942ին, թունաւոր կամի գործածութեան մասին :

ՊԵՏՐՈՒԹԻ մէջ կախուեցաւ Խամես Պիւմի, Արար մը որ ամբաստանուած էր թէ քրտութիւն կը կատարէր ի հաշիւ Իրաքի վրայ :

ԵԳԻՊՏՈՍԻ կառավարութիւնը որոշեց այլեւս չլքել չորածածկ տաճարակիր աշխատանքի դատապարտուած բանտարեաններու համար :

ԽՆՁՈՅՔ ԱԼՅՈՐՎԻԼԻ ՄԵՋ

Նախաձեռնութեամբ Ֆ. Կ. Ուաշի Ալ-Փորվիլի, այս կիրակի ժամը 4 — 12 Սալտէ Սփորի մէջ (Մէզոն Ալֆոր) :

Ծիծաղի ուրախ երեկոյթ մը եւ «աչքի լոյս», վերջին ողորմանքէն փրկուած ըլլալուն առթիւ երգ, նուազ, հարսնեկան տեսարան եւ անակնկալներ :

Մուտքը եւ ճաշը միասին 500 ֆրանք : Հաղորդակց. միջոցներ. — Ծարանթին Էքսթրէ 181 թիւ օթոպիւսը եւ իջնել Վէո Մեզոն :

ՅԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ. — Կրնոպլէն Հ. Յ. Դ. Եօթնեղբայրեան ենթակոմիտէն իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ ընկերոջ Արմենակ Թովմասեանի մահուան առթիւ, ընտանիքին Վահան, Հրանդ Ուստուրեան ընտանիքներուն եւ բոլոր պարզաներուն :

Վ. Կ. Ուաշի Պուլ. Օտտոյի մասնաճիւղի վարչութիւնը իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Տէր եւ Տիկին Յակոբ Մինասեանի, Տէր եւ Տիկին Վահան Յակոբեանի, Տէր եւ Տիկին Աննուան, Ժանիին նաեւ բոլոր ընտանեկան պարագաներուն իրենց ողբացեալ զաւկին, աներձային եւ եղբորդու Վաստան Միսասեանի մահուան առթիւ եւ փոխան ծաղկեպսակի հազար ֆրանք կը նուիրէ «Յառաջ» ի բարգաւաճման համար :

ՊԱՏՈՒՅՑ ԼԵԳԻՏԻՄ ԷՍՅ ԱՍՊԵՏՆԵՐ

Հայ Նախկին Ռազմիկներու Միութեան վարչութիւնը կը խնդրէ ծանուցանել թէ այսօր, շաբաթ, հինգ ֆետրուար, ժամը 17-30ին Օթէլ Ինչոյի սրահներուն մէջ, հանդիսանորակէս, մեր սերելի հայրենակիցներ Մկրտիչ Երանեան եւ Իզմիրեան պիտի ստանան Պատուոյ Լեգէոնի Ասպէտի խաչը, իրենց 1914 — 18ի հրամանաւարին ձեռքով :

Հանդէսը կազմակերպուած է Ֆրանսայի բոլոր Նախկին Կամաւորներու Միութեանց եւ անոնց Համաժողովեան կողմէ, այսինքն մօտ երեսուն միութիւններու եւ անոնց քառասուն հազարէ աւելի անդամներուն անունով :

Մեր սերելի նոր ասպետները արդէն ունին Զինուորական շքանշանը, Պատերազմական, Կամաւորի, Ռազմիկի խաչերը եւ ուրիշ շքանշաններ : Հարիւրաւոր ներկաներուն ծանօթ են նոր ասպետներուն ըստացած վէրքերը, եւ անոնց պատերազմական յաղթանակները Ֆրանսայի համար, որոնք կը կոչուին Շրմէն աէ Տամ, Տուօմօն, Վէրտօն, եւն. :

Վստահ ենք թէ բոլոր զինակից ուսման միկները, որոնց կարելի եղած չէ լուր տալ, պիտի փութան ներկայ ըլլալ այս մեծ հանդէսին :

Վիմանանք թէ «Ընկերային Արժանեաց» ասպետի շքանշան տրուած է Ալբրտ Կառլոսին անունով, ատենապետ՝ Պ. Արմենակ Աճեմեանի, ի վարձ Անկէյին շրջանին մէջ մատուցուած ընկերային ծառայութեանց :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄ ԵՒ ՊԱՐԱԶԱՆԻՒՄ

Առնուվիլի Հ. Յ. Դ. Նոր Սերունդի «Կառվարեան» խումբին կողմէ, Կիրակի 6 ֆետրուար ժամը 15ին Սալ Կալման, (Փլաս տը լա Կար) :

Կը ներկայացուի ԲԱՄՏԻՆ ԱՆԻԻԸ (Գրիգոր Վահանի), թատերգ. 3 արար Դեկավարութեամբ Պ. Միհրան Շիշմանեանի :

Գեղարուեստական ճոխ բաժին, մասնակցութեամբ Անիէն — Իսիկ երգչախումբին ղեկավարութեամբ Պ. Գայիշեանի : Ժամը 19ին սկսեալ եւրոպական պար, Հաղորդակց. միջոց. — Շողեկառք Կառտիւ Նոսէն ժամը 14-40, Օթոպիւս Փորթ տը լա Շափէլ 256 թիւ :

6 ՓԵՏՐՈՒԱՐ

Կիրակի ժամը 16ին կէս գիշեր շԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՏԱՐԵԿԱՆ ՅԵՐԵՎԱՆԻՍԻ — ՊԱՐԱԶԱՆԻՒՄԸ «Լէ զ'Ամպաստաէօր», Շքեղ սրահին մէջ Շան Գիլիզէ, Յ. Ալրմի կապրիլ :

Նուագախումբ ԲԱՄՏՆ ՄԵՆՏԻՉԱՊԱՍ Եւ իր կողմէն ԼՕԼՕ ՄՕՐԵՆԱ

Բօպէր Բիքա երգիչ ընկերակցութեամբ կիթառի, Անտրէ Երվալու, Չարլաթօն, ամերիկացի հոշակաւոր պարող, Ժօ Պըրիպար, հաճելի անակնկալ մը, Ժան Ֆրանքիեան եւ Պերն Պերպիեան, կովկասեան պար :

Կանխաւ ապահովեցէր ձեր սեղանները հեռաձայնելով Կալրէն 24-39 : Մուտք 500 ֆրանք

SALLE GAVEAU 45, Rue de la Boétie, Paris Շաբաթ ֆետր. 5 ժամը 17-30ին Ensemble Orchestral de Paris Դեկավարութեամբ

ՕՉԱՆ ՏՈՒՐԵԱՆԻ

Յայտարար. — BEETHOVEN 1. Extraits de Prométhée 2. Deux Sonates (Clair de Lune et Pathétique) 3. VIIeme Symphonie Soliste: Naum Sluzny

ԱԼՅՈՐՎԻԼԻ ԷՍՅ ՄԱՐՁԱԿԱՆ

Անցեալ կիրակի մեր խումբը պարտուեցաւ Սթալտ տը Լ'Էսթէն մէկի զէմ 4ով : Այս կիրակի մեր զաշտին վրայ պիտի հանդիպինք Իսի Լէ Մուլինոյի Ալիա քրիստին, ժամը 13-30ին :

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

ՀԱՄԱՆԱՐԲ. Հայր. Միութեան Մարտիկի մասնաճիւղի պարահանդէսը Մարտիկին, Գլխաւոր սրահին մէջ :

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿ. ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԵՒ ՆՇԱՆ ՓԱՆԱՆՃԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵՅ ՅՈՐԵԼԵԱՆԻ ՀԱՆԻՒՍԱԿՈՐ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆԱԿՈՐՈՒԹԵԱՄ

Տեղի պիտի ունենայ Սարգսի մեծ աւփիքատրոնին մէջ, 27 ֆետրուար, կիրակի, ժամը 15ին :

ՄՈՒՏԻԸ ԱՁԱՏ Է

Այս առթիւ հրապարակ հանուած են նուիրատուներ :

Բոլոր նուիրները պիտի ծանուցուին «Յառաջ»-ի մէջ :

Ձեր նուիրները կրնաք զրկել նաեւ «Յառաջ»-ի կամ հայ դրամաձեռններուն միջոցաւ, կամ յանձնել անոնց որ պիտի ներկայանան, փոխան ստացազիր — նուիրատուսի :

ՄՇԱԿՈՅԹԻ ՓԱՌԱՏՈՆ

Փարիզի եւ շրջաններէ բոլոր զգրոցներու հայ մշակոյթի փառատունը, կիրակի 20 փետրուար ժամը 2-30ին, Սորպոնի մեծ Ամփիթատրոնին մէջ :

Նախադասութեամբ Ֆրանսական Ակադեմիայի անդամ եւ նախկին նախարար ԼՈՒԻ ՄԱՐԷՆԻ

Բոլոր աշակերտները պիտի մասնակցի խմբերգի, արտասանութեանց եւ հայկ. տարազով խմբապարերու : Հաճելի եւ աննախընթաց անակնկալներ :

Ի նպատակ կրթական ձեռնարկներու հրապարակ հանուած են մուտքի տոմսակներ, որոնք մասնաւորապէս կը գտնուին կիկղեցոյ զիւանատունը եւ շրջաններու կրթական յանձնարարներու մօտ :

Մանրամասնութիւնները յատկապէս :

Մ Ա Ր Տ Ե Ը

ԿԸ ՄՕՏԵՆԱՅ Դուք ալ առա՞ծ էք Լիւնի Եկեղեցոյ շինութեան վիճակախաղի տոմսերը :

ԱՃԱՊԱՐԵՅԻՔ Միակ պարզեւ՝ ՅԻՔՔԱԹ մը Տոմսերու գին՝ 100 ֆրանք :

Դիմել՝ Եկեղեցին, «Յառաջ»-ին կամ Պ. Նուպար Յովհաննէսեանին :

Յ Ո Ւ Շ Ա Տ Ե Տ Ի Ր

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ վարչութեան եւ զործադիր Մարմնին անդամները ստիպողաբար ժողովը կը հրաւիրուին այս շորեքշաբթի ժամը 18-30ին, սովորական հասարակոյթին : Կը խնդրուի ճշգրտապէս ըլլալ : ՊԱՆԵՏՕ ՔԱՇԱՆԻ Ֆ. Կ. Ուաշի մասնաճիւղը ընդհ. ժողովը կը հրաւիրէ իր բոլոր ընկերակցները այս երկուշաբթի, ժամը ճիշդ 3ին, ընկ. Փափագեանի բնակարանը : Կարեւոր օրակարգ :

ՏԱՐՕՆ Տուրուբերանի Հայր. Միութեան ընդհ. ժողովը այս կիրակի ժամը 15ին, Քաֆէ Օ Քլէր տը Լիւնի վերնաշարկը : Մեթրօ Փլաս աիթալի : Օրակարգ. — ա) Ամերիկայի Կեղք. վարչութեան շրջաբերականը : բ) Հանդէսի կազմակերպութիւնը : գ) Ընթացիկ հարցեր :

ԽՆՁՈՅՔ-ՊԱՐԱԶԱՆԻՒՄ ՎԻՃԻՒՄ ՄԵՋ

Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի «Մուրա» խումբին :

Ի նպատակ «Հայաստան» ամսագրին : Այս կիրակի ժամը 15ին 22, Հ. Օհանջանեան ակումբին մէջ : Ընտր. նուագախումբ : Տաք մթնոլորտ : Ճոխ պիւֆէ : Մուտքը ազատ է :

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ

Այրի Տիկին Թորիկեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ այս կիրակի Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին հոգեհանգիստ պիտի կատարուի իրենց ամուսնոյն եւ հօր :

ԿԱՐԱՊԵՏ ԹՈՐԻԿԵԱՆԻ մահուան քառասունքին առթիւ : Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

Տէր եւ Տիկին Ասատուր Բիլեան կը ծանուցանեն թէ հոգեհանգիստ պիտի կատարուի այս կիրակի առաւօտ Փարիզի Հայոց եկեղեցին ի յիշատակ իրենց սիրելի հօր ԽՆՁՈՅՔԻ ԲԻԼԵԱՆԻ (Սէօլէօղլի) մեռած Ֆիլիպպի մէջ :

Կը հրաւիրուին իր յիշատակը յարգողները :

Imp. Araxes - 46, Rue Richer. Paris (9<sup>e</sup>)

Sièges POLADIAN ՄԱՍՆԱԳԵՏ - ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐ CANAPES - LITS — FAUTEUILS, BRIDGE 16, Rue Marx Dormoy, Paris (18) Tél. : NOR. 03 - 51 Բաց է առկն օր, բացի կիրակիէ

ՃԱՇԱՐԱՆ ԵԱՐ Հիմնադիր-տնօրէն ԳԻՐԿՈՐ ԹԵՒԱՆԵԱՆ \* Ֆրանսական — հայկական եւ կովկասեան ընտիր կերակուրներ ԾԱՆ ԶԵԼԻԶԵԻ ՍՐՏԻՆ ՎՐԱՅ 4, Rue Robert - Estienne (Rue Marbeuf) PARIS (8<sup>e</sup>) (Métro: F. D. Roosevelt) \* Հանելի մթնոլորտ Առաջնակարգ կովկասեան խորովածներ, «չաչիք», «բարսքի» \* BAR AMERICAIN









HARATCH

Fondé en 1925 Tël.: PRO. 86-60
Le Directeur : SCH. MISSAKIAN
Rédaction et Administration : 32, Rue de Trévisse, Paris-9<sup>e</sup>
C.C.P. Paris 1678-63 R.C.Seine 376.286

ԵՐԵՎԱՆԻ
8
ՓԵՏՐՈՒԱՐ
MARDI
8 FEVRIER
1955

ՀԱՐԱՏ

ՕՐԱԹԵՐԹ

3197 ՏԱՐԻ — ԹԻԻ 7592 31<sup>e</sup> ANNEE հմբագիր՝ ՇԱԽԱՐՇ ՄԻՍԱԿԵԱՆ ԴՈՐ ՇՐՋԱՆ, 1107 ՏԱՐԻ, ԹԻԻ 3003

ՄԵՐ ԽՕՍՔԸ

ՈՐՔԱՆ ԳՌԵԶԿԱՑԱՆ...

Ատենի մը ի վեր սանձակոտոր մողեղ...
նութեան մը հասած է հակադաշնակցա-

Եստ մը տեսակէտներով, ամէնէն
պժգային այս վերջիններուն ընթացքն է:

Միւսները հրամանի տակ են: Աստուծ իր-
բեւ թէ կը մտածեն ու կը դործեն ան-

Եւ խաչակրութիւնը ստացած է այնպի-
սի ձեւ մը որ շատ կը յիշեցնէ Ռուսի եւ

Իսլամը իրենք են, «կեանքը» Դաշ-
նակցութիւնը:

Եւ անդադար փրփուր կը տեղան, թոյն
կը հոսեցնեն, շահագործելով, խեղճիւ-

Միւսներն ատեն ամբողջ սիւնակներ կը
տրամադրեն ծիսած դաւանափոխներու

Մեծ պատիւ պիտի ըլլար արձանագրել
անունները: Թող նորէն կարգան եւ կար-

Այս միջոցին օրուան հրատարակչին
է Կիլիկիոյ Կաթող. ընտրութեան յետա-

Չենք ուզեր մարտնչել այլ բանայէջին
ներքին ծաղրերուն մէջ, որոնք լայնօրէն

Մեր կամկար եւ նենդամիտ հակառա-
կորդները գտեր են ուրիշ ծածոց մը:

Կարգացէք եւ դատեցէք: Լիբանանի
ոսմկավարներուն պաշտօնաթերթին է ար

«... Դաշնակ ղեկավարութիւնը հրա-
պարակաւ հրաժարած է Թուրքիոյ մեր

Այս միւսներն մարդիկը դեռ երէկ, եւ
տարիներով, կը ճեղգադէին Դաշնակցու-

Իսկ իրենք շատոնց է որ այլ եւս չեն
արտասաներ իրենց «Անկորնչելի» «Մեծ

«Օրակա» տասը հատ հակահայաստան-
եան յօդուած, բայց ոչ իսկ «տարին մէկ

Յրեւի այս գնչուները — իրենք բառն է
— յատկապէս պատած պահած են որ եւ է

ՕՐՈՒԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝
ԱՆՌՈՒԱՆ ՓԻՆԷ

ԿԸ ՅՈՒՍԱՅ ԴԱՆԼԻՃԸ ԿԱԶՄԵԼ
ՄԻՆՉԵԻ ԶԻՆԳՇԱԲԹԻ

Պ. Մենտէն Յրանսի հրատարակչին ան-
միջապէս ետք, հանրապետութեան նա-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

Պ. Փինէ, Սէն Շամսի քաղաքացիներ,
նախապէս այլ պաշտօնը վարած է 10ու-

ՕՐԸ ՕՐԻՆ

ՓՐԿՈՒԹԵԱՆ ՃԱՄԲԱՆԵՐ

... Դառարէ մը ետք, երբ նիստը պիտի
վերսկսէր, ներս մտան երկու կայտառ

— Այս երկու տղայք կ'ուզեն իրենց եր-
դումը կատարել, Դաշնակցութեան շար-

Եւ սկսաւ արարողութիւնը:
Օրուան նախագահը կատարեց երդումի

« Կեանքը » ալ բանի մը խրատական
խօսքեր ուղղեց, մասնաւորապէս պարզե-

« Եթէ կէս քառասուն մնաք, նախ դա-
ւանամ կ'ըլլաք մեր կանանց արե-

Ողջագործումներ: Ծափեր: Եւ ժողովը
վերսկսաւ:

Օրակարգի նիւթն էր՝ սերունդի փրկու-
թեան խնդիրը: Ինչքէն, ինչպէս գոր-

Պայման չէ որ ամէնքն ալ Դաշնակցա-
կան միտաւոր լինեն: Փրկութեան բազմա-

Որ եւ է միտաւոր լինալ ազատարար
գոտիներ պատրաստել, համաձայն իր ու-

Ողջագործումներ: Ծափեր: Եւ ժողովը
վերսկսաւ:

Օրակարգի նիւթն էր՝ սերունդի փրկու-
թեան խնդիրը: Ինչքէն, ինչպէս գոր-

Պայման չէ որ ամէնքն ալ Դաշնակցա-
կան միտաւոր լինեն: Փրկութեան բազմա-

Որ եւ է միտաւոր լինալ ազատարար
գոտիներ պատրաստել, համաձայն իր ու-

Ողջագործումներ: Ծափեր: Եւ ժողովը
վերսկսաւ:

Օրակարգի նիւթն էր՝ սերունդի փրկու-
թեան խնդիրը: Ինչքէն, ինչպէս գոր-

Պայման չէ որ ամէնքն ալ Դաշնակցա-
կան միտաւոր լինեն: Փրկութեան բազմա-

Որ եւ է միտաւոր լինալ ազատարար
գոտիներ պատրաստել, համաձայն իր ու-

Ողջագործումներ: Ծափեր: Եւ ժողովը
վերսկսաւ:

Օրակարգի նիւթն էր՝ սերունդի փրկու-
թեան խնդիրը: Ինչքէն, ինչպէս գոր-

Ժին եւ միջավայրին:

Ո՛վ որ շատ արժանիքներ ունի, անշուշտ
պարտաւոր է աւելի կատարել:

Ահա թէ ինչու՞ Դաշնակցութիւնը կ'աշ-
խատի գարկ տալ նոր Սերունդի կազմա-

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Ինչպէս ծագիկ մը կամ տունկ մը, օ-
տար անիւտը վրայ հասակ նետած պատ-

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Թող ամէն հոսանքի, ամէն կազմակեր-
պուած միութեան անդամ պարտք սեպէ

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

Սերունդի փրկութեան ամէնէն ազդու
միջոցը այն է որ կարենաք մթնոլորտը

(Շարք կարգալ Դ. էջ)



















ՈՐՈՇՈՒՄ ԷՐ ՏԱՐԱԳՐԵԼ...

Թրքական «Արզամ» թերթը, ստանի մը է վեր «Յերէկի համբաներ» խորագրին տակ կը հրատարակէ տեսակցութիւններ...

Ահա թէ ի՞նչ կ'ըսէ ան.

«Պատերազմը պայթեցաւ: Ճէժալ փաշա Դ. բանակի հրամանատարութիւնը ստանձնելով Սուրիա գնաց: Տարի մը վերջ զիս հեռագրով կանչեց ու հայկական տարազութեան գործը ինծի յանձնեց:

Պատերազմի մէջ որոշուած էր մօտ մէկ միլիոն հայ բնակչութիւնը տարագրել: Պաշտօնական լեզուով կ'ըսուէր թէ Հայաստանի տարածքէն օտարներէն դուրս պիտի փոխադրուին:

«Շուտուն չեմ կրնար շինել, այսքան մարդ ինչպէ՞ս կրնամ գետեղել», ըսի: Խոստացաւ ավազակը: Այնտեղի Հայերէն ներկայիս Իսթանպուլ գտնուողներ կան:

Օրինակ, Հայոց այժմու պատրիարք այն ստանէ, այստեղ անշուք-հրօնաւոր մըն էր:

Համբաւուր պատրիարք Օրմանեան ինծի անոր համար «ապագայ պատրիարքը ան է», ըսած էր: Անոր հարցուցէք թէ ի՞նչ վերաբերում ցոյց տուի Հայերես հանդէպ:

Հայկական ինդրոյն մասին Ամերիկայի մէջ անպիտեան լեզուով հրատարակուած դիրքի մը մէջ համակրանքով կը խօսուի Հասան պէյի լաւ վարչութեան մասին »:

ՈՒՍՈՒՑԻՉԸ.— Արամ, ինչո՞ւ բացաւ կայ էր երէկ:

ԱՐԱՄ.— Պիտիկ եղբայրս հիւանդ էր, սինեմ տարի...:

Թեան պաշտօնեաները, փոխանակ նրա ետեւից գնալու եւ անձնապէս պատժելու, բոլոր դիւղն են քանդում:

Արարո, Միւս, Լեւոն Օճմկայ քիթն են բարձրանում Մոյշ մօտ: Կառավարութիւնը, փոխանակ նրանց բռնելու, ձեռքս կալում է Ալլախին ի՜նչ փաստն ու Բերդալայ Ուստա Երանոսը: Եւ այդպէս շարունակ:

Մոյշ չըբանում յայտնի էր Արար-Ապ տուէրհը, որ այդ կերպով հարեւուրդ դիւղեր կը քանդէր:

Այդ բոլորը ի նկատի ունենալով որոշեցինք որ զիւղայիններն էլ մեր խումբին հետ ժայռերի եւ անառիկ տեղերի մէջ մի ժամանակ ապրին, մինչեւ որ խտութիւնները թուապան:

Ժամը 11ն էր: Ես սպասում էի հրամանին, որպէսզի մեր որոշած ուժերի պատրոյրը վառեմ: Ահա, որպէս նշան, խաբլիք վառուեց եւ անմիջապէս մարտեց: Այդ էր հրամանը. «Կատարէ քո վրայ դրուած պարտականութիւնը»: Անմիջապէս զարնելի կրակի մօտեցողի պատրոյրն եւ, երբ սկսեց օծի նման Ֆշալ, անմիջապէս բլուրից զէպի վար նետեցի այն եւ թագնուցի մի դիրքի հետ: Նախապէս Ֆեւայիններին էլ պատուէրած էի, որ թագնուին, որպէսզի մերիներէնք որ եւէ մէկը ուժերի կտորներէն չվառուէր:

Ռուսներ պայթեց: (Շար.) ՍԵՊՈՒՉ

ԳԱՆՈՒԹԷ ԳԱՆՈՒԹ

ՏՍՐՈՒՆԻՐ.— «Արեւելք»էն ցաւով կ'արձանագրենք մահը հին ու հաւատարմութիւններէն կարճ Չարդարեանի, Հալէպի մէջ:

Մահը էր 1884ին, Պոլիս: Կանուխէն նըւերուած է իր ժողովուրդին՝ անդամակցելով Հ. Յ. Դաշնակցութեան: Պոլիս, Հայաստանի, Մ. Նահանգներու եւ Ռուսաստանի մէջ, ամբողջ յիսուն տարի դուրսից իր բուն հաւատարմութեամբ կուսակցական: Մինչեւ 1950 կը մնար Ռուսաստան, վերջին քանի մը տարիներուն փախուստի մղուած շէշկիներու հալածանքին պատճառով: Ճանչցաւ կեանքի բոլոր խանդավառութիւնները եւ դանուծութիւնները: Սակայն, ամէնէն ծանր օրերուն մէջ իսկ՝ անասան մնաց իր հաւատքին եւ դարստարական ճամբուն մէջ:

1950ին անցաւ Լիբանան, ապա՝ Սուրիա: Անցերը փակեց այն նոյն հաւատքով եւ վատասութեամբ, որով ապրեցաւ մինչեւ վերջին վայրկեանը:

Թագման արարողութիւնը կատարուեցաւ Նոր դիւղի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ներկայ էին ընկերներ, ձեռնարկի ուսուցչութիւնը, ուսուցիչներ եւ բարեկամներ: Ընկերող դադարը ծածկուած էր Սուրիոյ ընկերներու, ձեռնարկի աշակերտութեան, անհատներու, Խնամակալութեան եւ ուսուցչական կազմի կողմէ վերուած ծագակցականներով:

Գերեզմանատան մէջ, վեթերան ընկերող թամ Տողալոյտին առջեւ խօսք առաւ ընկեր Մ. Թէշոյեան ներկայացնելով ողբացեալ ընկերող կէս դարու բեղնուոր կեանքը:

ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒՆ Անատուրի գանազան քաղաքներուն մէջ.— Անգարա հինգ հարիւր տուն, (ոչ զվարոյ ունին, ոչ եկեղեցի), Կեսաբ 380 տուն, (ունին եկեղեցի միայն), Եւզէպէ հարիւր տուն, Սեբաստիա 487 տուն, Թորոս 187 տուն, Մալթիա 220 տուն, Արաբկիր 123 տուն, Պարթեք 174 տուն, Եղլիա 188 տուն, (այս քաղաքներէն եւ ոչ մէկը ունի դպրոց եւ եկեղեցի): Տիարպէզլիի Հայերութիւն է 574 տուն, ունի երկու եկեղեցի, որոնք վարձու տրուած են, իրեն հասութարեր կալուած: Ունի քահանայ մը որ երբեմն պատարագ կը մատուցանէ Մ. Կրեոքի մասին:

ՎՍՄԻՐԻ ԹԻՒՆ Անատուրի գանազան քաղաքներուն մէջ.— Անգարա հինգ հարիւր տուն, (ոչ զվարոյ ունին, ոչ եկեղեցի), Կեսաբ 380 տուն, (ունին եկեղեցի միայն), Եւզէպէ հարիւր տուն, Սեբաստիա 487 տուն, Թորոս 187 տուն, Մալթիա 220 տուն, Արաբկիր 123 տուն, Պարթեք 174 տուն, Եղլիա 188 տուն, (այս քաղաքներէն եւ ոչ մէկը ունի դպրոց եւ եկեղեցի): Տիարպէզլիի Հայերութիւն է 574 տուն, ունի երկու եկեղեցի, որոնք վարձու տրուած են, իրեն հասութարեր կալուած: Ունի քահանայ մը որ երբեմն պատարագ կը մատուցանէ Մ. Կրեոքի մասին:

Այս երկու ղէպերը ցոյց չեն տար թէ Լուրդիկոս ԹԳ. ի ցանկութիւնն էր բոլոր Հայերը կաթողիկոս դարձնել: Վ.Ա.Ն.Ս.Մ ՄՈՍԿՈՑԻԱՆ

ԳՆԱՆՈՒԹԷ ԳՆԱՆՈՒԹ

ԳՆԱՆՈՒԹԷ ԳՆԱՆՈՒԹ (73)

ՅԵՂԱՓՈՒՍԱԿԱՆԻ ՅՈՒՇԵՐԷՍ

ՅԵՂԱՓՈՒՍԱԿԱՆԻ ՅՈՒՇԵՐԷՍ

Կը խորտակուի եւ հայհոյանքներ կը տեղեկանէին անոնց հասցէին, որոնք մի քիչ յետոյ արդարութեան ճանապարհով թեղ պիտի զրկեն ձեր Մուհամմէտ մօտ:

Չորսմամբը յայտնի տանջող էր: Ինչ միջոցների որ զիմեց, բան դուրս չեկաւ: Տարին այն կողմը: Չորս հրացանները պայթեցին եւ վերջ տուին վաշկառուն ցեղի այդ ծոնընին, որ Ալթաթի մէջ, ընկած Ալի պէյի ձիերներէն առաջ, առանց խղճահարութեան խարազանում էր տաջին պատահած Հային՝ զարմնեքներ կորցելու համար: Ծեծելով նա անդամալոյց էր արած հայ գիւղացիներէն շտապիներէն:

Շամիրամի կոխը կուտակուած վրէժի արտասպանութիւնն էր: Այսօր արդարու թիւն կըլա: Գաղափարները շտապելով ընկան Ֆետայիներէն զնախնեքից:

Կռիւր իր վախճանին էր մօտենում: Ապաստում թնդանութիւնը դեռ հասած էին: Թուրքերը կռիւին գանդալ ձեւ էին տուել՝ վերապահելով իրենց ոխն ու ա-

տելութիւնը վաղուան, երբ թնդանութիւնը կը հասնէին:

Անդրանիկ, Մուրատ եւ Գէորգ Չափուշ, քաջուած մի առանձին բլրի տակ, խոր հրակայում էին հեռեկեք ճանապարհներէ մասին:

«Հակառակ պարագային, ստուգ էին, եթէ չկարողանանք նաւեր ձեռք ձգել, այն ստան երեք մասերու կը բաժնուինք: Մէկ մասը՝ կանցնի Կրկէլ Տէրէ: Միւրը՝ ղէպի Սոխորը, Տափալանը, յետոս րան ունենալով Նէմրութի անառիկ ժայռերը: Երրորդը՝ Սոխորը եւ Ս. Դանիէլի անտառի մէջուղից կը բարձրանայ Նէմրութ, կը մտնէ սկաւառակի մէջ, կը մնայ հոն այնքան ժամանակ, մինչեւ որ կայտնութիւնը մի քիչ կը բարեկոխուի: Շամիրամ եւ Չորս գիւղացիներէն շտապերը եւս հոն կը լինին եւ անոնց միջոցով պաշար կը ստացուի »:

Մուրատ Սոխորը կողմէր պիտի անցնէր: Գէորգ Չափուշ, Մարատ, Անդրանիկ եւ խումբը ժողովեքընով պիտի անցնէին Թուի, անկից Կրկէլ Տէրէի վրայով Կարճկան, պիտի բարձրանային Կարիառ եւ հոն վերջին որոշումը պիտի տային: Մնացած երբուր խումբը Սեպուհի հրամանատարութեան տակ պիտի մնար Նէմրութում: Եթէ վաղը, հակառակ պարագային, մի բան պատահէր Նէմրութի կամ Սոխորի շրջանին մէջ, մէկ խումբը միւսի օգնութեան կը հասնէր:

Այդ որոշումէն յետոյ, Անդրանիկը եւ Գէորգ Չափուշը գնացին իրենց դիրքերը: Իսկ Մուրատը, իրեն օգնական թողելով Կայծաղի, երկու զինուորներ իրեն հետ առած, զնաց եկեղեցիի վրայի խումբը տեսնելու եւ հարցուցելու տրուած որոշումը Մարատին, որպէսզի չուերու պարագային միասին զան մեկ հետ դէպի Ուղտի - Քարերը:

Ժամերը որքան անցնում էին, այնքան մեր խճի վրայի բեռը ծանրանում էր: Այս, մենք կը դնայինք, այդ մեկ համար մտահանութիւն էր: Հրացաններ ունեցնող մեր ձեռքը: Մինչեւ մեր վերջին փամփուշտը կրնայինք կուռել եւ, երբ այնուսպառէին եւ միջոց չմնար, մեր հրացանները ժայռերին դարնելով կը ջարդէինք եւ մեր ատրճանակի վերջին փամփուշտով մեր սիրած մահը կը գրկէինք: Զ՛՞ որ մեր նշանարանն էր. «Մահ կամ Ազատութիւն »:

Սակայն, ճակատագրի ամենաճանր հարուածները պիտի իջնէին թշուառ գիւղացիներէ վրէժին: Նրանք պիտի լինէին քառութեան նոխարը: Նրանք պիտի տան ջուրի, շարժարներէն եւ ամէն տեսակ հալածանքներէն կ'առնէին: Եւ, ով գիտէ, քանի՞ կոյս աղջիկներ, նոր հարսներ վաւառածուրքերի անսանական կիրքերին զահ պիտի դառնային...

Մի Ղազար Վարդեանիս զօշորի մէջ աւագանիք է սպաննում: Կառավարու-





































ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏԵՐԸ

ՌՈՒԲԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

ՍՄԲ.— Ինչպէս հաղորդած էինք, վերջ փոփոխութիւններ կ'ընդունուին...

Մահացած է Վան 1882ին: Չաւակն էր իր ծննդավայրին մէջ շատ յարգուած կա-

Ռուբէն կը յաճախէ իրենց նորաշէն թաղի ծխական դպրոցը, ուրիշ շրջանաւարտ կ'ըլլայ:

Իր յեղափոխական միջոցները Ռուբէն կը ստանայ Արմենական ինքնապաշտպանութեան խումբերուն մէջ՝ սուրբնա-

կան ալը աշխատանքներուն մէջ զինքը կը փոխարինէ Եփրեմ Զրբաշէանը:

Անկամ մը Քիւրտերը կը բռնեն սուր ֆանդակներէն մէկը եւ կը զբաւեն անոր պայտասկը,

Տակաւին երիտասարդ, Ռուբէն 1905ին կ'ընտրուի Վանի Այդուտանի շրջանի ե-

Թրքական կառավարութիւնը կը ձեռնարկէ Քիւրտ մը, որ զենք էր ծախած Ռուբէնի եւ ընկերներուն:

Գալով Կովկաս, Ռուբէն կը հաստատուի Բազում քաղաքին մէջ ուր առաջին իսկ օրերէն կը նուիրուի կուսակցական աշ-

Մահացած էր մեղրամոմի եւ ձէթի բուրու մով, որ կուզար սուրբին առջև զբուռած լամբարէն:

«ՅԱՌԱՋ»Ի ՊՍՏՄՈՒՍՏԵՐԸ

ՄԵԾ ՀՕՐՍ ԱՂՕԹԻՐԸ

ՍՄԲ.— Սքոյան իրիւքով քէլե բնիկ Մակիգոնացի է, բայց մեծցած եւ կըր-

Մեծ հայրս, Պոկոմի, ձեռքս ուսով մը բռնած էր, երբ ես զինքը արահետէ մը

Արահետին եղբրը կանգ առի քիչ մը եւ զայն նստեցուցի քարի մը վրայ որպէսզի

Պարտիկ մատուռը թաղի մը պէս զբուռած էր բլրակին դազաթը եւ վերէն կը զիտէր

խատանքներ: Ան կը դարձի, Վան քաղաքի եւ շրջակայ զիւղերու «Մասնաւոր խումբերու» ղերմարդ:

Ռուբէնի համեմատաբար խաղաղ կեանքը կը տեսնենք 1914, երբ կը բռնկու

Ռուբէն արհեստով ղերմակ էր: Կառավարութեան հետ թուրք զինուորներու համար համազգեստ պատրաստելու պայ-

Պատերազմը զգաստութեան կը մղէ Վանի կազմակերպութիւնը: Բոլորն ալ կը զգան, թէ կը մտնեն շարագուշակ օրե-

Հակառակ ձեռք տանուած բոլոր զուլուար միջոցներուն կռիւր անխուսափելի կը դառնայ:

Մահացած էր Ռուբէն կառավարութիւնը մու-

ՏՕՆ ԺՈՒԱՆԻ ՍՐԲԱՅՈՒՄԸ

Վատիկանի ձեռնհաս իշխանութիւնները վերջերս ծանուցին թէ հաւանաբար Տօն

Այս լուրը զարմանք պատճառեց բոլոր սնոնց որոնք ծանօթ չեն ցարդ իբրեւ նը-

Ռոմանթիկը զբաղէսներու սիրական հերոսը, առասպելական տիպար մը խորհրդանշող Տօն Ժուանը երգած են շատ մը

Ըստ Սեվիլլա քաղաքի տարեգրութեանց — որմէ քաղած է Մոլիէրո իր «Նիւթը» «Քարի ընթրիքը» — Տօն Ժուան Թօնէրիօ,

Միջոցները Տօն Ժուանը իր անհատական ձեւով գրեց, զիւր ձեռքով իր անհատական մատուցած մը:

Մահացած էր Տօն Ժուանը, հրամանատար էր, անոր դուստրը, արձանը եւ այլն զբողոքներու երեւակայութեան թուրք տա-

Թին մէջ կը նախապատրաստէր ամբողջ վասպուրականի հայութեան բնաջնջումը:

Երբ իմ տարեկիցներս հազիւ խօսիլ կը սկսէին, ես, կուր պատու շնորհիւ, այնպիսի բառացանկ մը ունէի եւ խօսելու պիտի խօսէի սահմանութեան մը տիրացած էի,

Բայց իմ հետ խօսակցութիւնը պահանջուող կը դառնար: Կուզէր որ տեսնէի մանուկի մը աչքերով եւ ծերունիի մը խելով:

Երբ եպիսկոպոսը եկաւ մեր նոր եկեղեցին օծելու, պատու յուզումը կը զաւաթնակէտին հասաւ: Շարաթներէ ի վեր կը խօսէր այս պատահելիքին մասին:

ՍԹՈՅԱՆ ԽՐԻՍՏՈՎ Թարգմ. Պ. ՆԻԿՈԼԵԱՆ (1) (Շար.)

նիքին վրայ, իրարու դամուստ երկու հին տակտակներ խաչ մը կը կազմէին, քիչ մը

Մութ մատուռէն ներս մտանք: Ներսը լեցուած էր մեղրամոմի եւ ձէթի բուրու մով, որ կուզար սուրբին առջև զբուռած լամբարէն:

— Հոս քիչ մը նստինք եւ հովիտը զիտենք, բայց, երբ դուրս ելանք արեւու լոյսին:

Նստանք բլուրին ճիշդ եղբրը, փոքրիկ սրբապայրին դիմացը: Դէպի աջ, բլուրին ոտքերուն՝ մեր զիւղը կը տաքնար արեւու

կ'երկնար իր երկու լեռնաշխարհներով, որոնց ողնայար կարծես երկնքին կը քուռէր:

Մեծ հայրս, Պոկոմի, կուրացած էր իմ ծննդէս առաջ: Բայց իմ ծննդեանս զիւղը, երազին մէջ տեսած էր որ աչքերը բացուած էին:

Մեծ հայրս կը սիրէր զիս, ինչպէս մարդ իր աչքերը կը սիրէ: Երբեք չհարցուցի թէ ինչպէս կուրացած էր: Ես միայն կ'օգտնէի իրեն որ տեսնէ, եւ քանի կ'օգնէի, ես ալ իր քանակ աւելի լաւ կը տեսնէի:

































ԻԵՂՁԵՆԻՆ

Արաբս գետից մինչ երեսան,  
Արաբսի հայկազնի տակ,  
Փռուած է դաշտն Արաբստան,  
Վրան՝ երկինքը կայունտակ :

Ծաղկել էին այգի, պարտեզ,  
Իսկ նրանց մէջ շողում էր մեզ  
Ժպտում էր մեզ, աչքով անում  
Նուրբ, — վարդազոյն դեղձեմին :

\*\*\*

Անց է կացել քանի տարի...  
Եւ ասում են,  
Որ դեղձեմին Հայաստանի  
Տոկոս հեռու այն քաղաքում,

Հ. ՆԵՐՍԷ ԱԿԻՆԵԱՆԻ  
ՅՈՒՆԵԱՆԸ

ԼԻՏՈՅԻ ՇՈՎՈՒՆ  
\*

Վիլենն, (Յառաջ) — Փետր. 12ին,  
Շարաթ, Վիլեննայի Մխիթարեան վանքին  
մէջ հանդիսարարապէս տօնուեցաւ Հ.  
Ներսէս վրդ. Ակինեանի դրական - բա -  
նասիրական գործունէութեան յիսնամեայ  
յոթնէամենը :

Յետ շրջի է հովտէ հովտ,  
Բլթը բլթաբ, լեռէ լեռ,  
Եկած եմ արդ գտնել վրտիտ  
Լոյսերուց խաղն ու բառուեր :

- Եւ ասում են,  
Որ դեղձեմին Հայաստանի  
Տոկոս հեռու այն քաղաքում,  
Իսկ նրանց մէջ շողում էր մեզ  
Ժպտում էր մեզ, աչքով անում  
Նուրբ, — վարդազոյն դեղձեմին :

Անց է կացել քանի տարի...  
Եւ ասում են,  
Որ դեղձեմին Հայաստանի  
Տոկոս հեռու այն քաղաքում,  
Իսկ նրանց մէջ շողում էր մեզ  
Ժպտում էր մեզ, աչքով անում  
Նուրբ, — վարդազոյն դեղձեմին :

Գործը արեւաշատ  
Կարծես երբ էր ակերից,  
Ծաղկել էին այգի ու դաշտ  
Արեգակի ջերմ համարցից :

Յետ շրջի է հովտէ հովտ,  
Բլթը բլթաբ, լեռէ լեռ,  
Եկած եմ արդ գտնել վրտիտ  
Լոյսերուց խաղն ու բառուեր :

ՅԵՂԱՓՈՒԱԿԱՆԻ  
Յ Ո Ւ Շ Ե Ր Է Ս

Մտերաւ պատմութեամբ էր ինձ եւ իր անուշ  
Եւ քաղցր լեզուին մասնաւոր շեշտ էր  
զնուած՝ ողբերկով թէ իրեն եւ թէ ինձ :

Այդ գիւղերն ամէնէն երեսնէնքէն էր :  
Այդ գիւղերն մէջ, բոլորը, մեծէն փոքրը,  
ուարձանակ Գաղափարականներ էին :

Այդ գիւղերն ամէնէն երեսնէնքէն էր :  
Այդ գիւղերն մէջ, բոլորը, մեծէն փոքրը,  
ուարձանակ Գաղափարականներ էին :

Մտերաւ պատմութեամբ էր ինձ եւ իր անուշ  
Եւ քաղցր լեզուին մասնաւոր շեշտ էր  
զնուած՝ ողբերկով թէ իրեն եւ թէ ինձ :

























ԱՆՍՏՈՒԳՈՒԹԻՒՆ  
ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼԻՒ ՄԷՋ

Միջազգային մամուլը հակասակուն լուրեր կը հաղորդէ Միջին Արեւելքի մէջ կատարուած խորհրդակցութեանց եւ ծրարադրուած գիտակցութեանց մասին: Այսպէս, առ նուազն կանխահաս կը համարուին այն տեղեկութիւնները թէ Մուրիտ, Լիբանան եւ Իրան տրամադիր են յարելու թուրքերարեան դաշինքին: Մուրիտ վարչապետը, որ միեւնոյն ատեն արտաքին գործերը կը վարէ, յայտարարեց երեսփ. ժողովին մէջ թէ ինք տեղեկութիւն չունի նախընթաց բանակցութեանց մասին: Եւ աւելցուց. «Մեր կառավարութեան քաղաքականութիւնն է հետեւել վերջերս Գահրիէի համազումարին մէջ եղած յանձնարարութեանց, այսինքն որ եւ է գիտակցութիւն չկենքի եւ մասնաւորապէս չյարել թուրքերարեան դաշինքին որ պիտի ստորագրուի»:

Այս յայտարարութեամբ անդամ մը եւս կը հաստատուի թէ թուրքերոյ վարչապետը եւ արտաքին նախարարը որոնք Գահրիէի դաշինքին վերջերս, յաջողութիւն չեն դատած:

Գալով Իրանի, բոլոր տեղեկութիւնները կը հաստատեն թէ վարանոտ եւ անորոշ դիրք մը բռնած է: Թեհրան անտեսական շահերով կապուած է Արեւմուտքի հետ, որուն շնորհիւ վերահասան բանիլ Ապտառանի նախագահները եւ բանակը մեծապէս օգտուեցաւ, բայց միեւնոյն ատեն կ'ուզէ խուսափել որեւէ ձեռնարկէ որ կրնայ թշնամացնել իր անմիջական դրացիին՝ Ս. Միութիւնը: Ասիէ գառ, Մոսկուա, որ գրեթէ կարգադրած է բոլոր վիճելի խնդիրները Իրանի հետ, կրնայ յանկարծ փոխել իր դիրքը, մերժելով վերադարձնել իրանեան ոսկիները:

Այսպէս, Մուրիտ ժխտական դիրք բռնած է, Լիբանան լուծութիւն կը սպասէ, իսկ Իրան կը վարանի: Կարծողներ կան թէ Երկրորդ պիտի օգտուի այս կացութեան, արժեքները համար իր տեսակէտները:

Միջազգային ստանդարտութեան նախարարը, Սալէհ Սալէհ, որ Լիբանան կը գտնուէր Դամասկոս կը սպասուի շաբաթ օր, խորհրդակցելու համար Մուրիտ կառավարութեան հետ:

ՔԱՆԻ ՄԵ ՏՈՂՈՎ

ՀԱՐԱՒ - ԱՐԵՒԵԼԻԱՆ ԱՍԻՈՅ ՈՒՅՈՒՆ զինականներուն խորհրդատուովը բացուեցաւ երէկ, շրջանաբերթի, Պանքոքի մէջ: Քաղաքական շրջանակներու մէջ անձկութեամբ կը հետեւին այս համազումարին, որուն ելքէն կախում ունի Մայր. Արեւելքի կացութիւնը: Ժողովին կը մասնակցին ութ պետութեանց արտաքին նախարարները, զուտին ըլլալով Տըլըսը (Ամերիկա) եւ Իտալիան (Անգլիա): Կարմիր Ձիւնատանի մարտանակերը կը սպասուին դրաւել նախընթացի կողմին, Ֆորմոզայի շուրջընտան մէջ:

Անգլիոյն երեսփ. ժողովին մէջ ընդդէմադիրները առաջարկեցին դադարեցնել հիւլիական ուսմանը փորձերը, դոնէ գինեթափութեան խորհրդատուովը միջոցին, որ պիտի բացուի վաղը, ուրբաթ, Լոնտոնի մէջ (զանգի): Չըբիլ մերժեց: Նոյնպէս մերժեց Հնդկաստանի մէջ բանաձեւը որ կ'առաջարկէր արգելել հիւլիական եւ ջրածին ուսմանը: Փետր. 22ին հիւլիական ուսմանը նոր պայթիւնը տեղի ունեցաւ Նեւատայի մէջ: Լոյսը կը տեսնուէր Սան Ֆրանցիսկոյէն, որ 800 քիլոմետր հեռու է:

ԵՐԳԱՀԱՆԴԻՍ - ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Նախաձեռնութեամբ Փոն տը Շէրիւի Ազգ. Միութեան, «Արաք» երգչախումբը պիտի տայ երգահանդէս մը, զեկավարութեամբ Տիկին Բ. Անտոնանի, ի նպաստ Փոն տը Շէրիւի եկեղեցւոյ շինութեան, այս կիրակի ժամը 15ին, յունական թատերասրահ (Բէյէ): Երգահանդէսէն անմիջապէս վերջ ընտանեկան պարահանդէս մինչեւ ժամը 23: Մուտք 100 ֆր.:

ՊԱՐԱՀԱՆԴԻՍ ՎԻՃԻՆԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ֆ. Կ. Սաչի: Այս շաբաթ ժամը 20ին մինչեւ առտուան 3, նուազախումբ ժՕ. Փարթամեան: Ճոխ պիւֆէ, մատչելի գիներով: Կը հրաւիրուին Վիճիւնի եւ շրջանի հայրենակիցները եւ երիտասարդութիւնը զաջարկելու մեր այս գեղեցիկ եւ ազդեցուն ձեռնարկը: Մուտք 200 ֆր.:

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»Ի ԱՌԹԻԻ  
ԽՆՋՈՅՔ—ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Նախաձեռնութեամբ Տարօն Տուրուրեբ-բանի Հայր. Միութեան: Կիրակի, 27 Փետրուար, ժամը 15էն 24: Մալ Ֆրանքո Պելի մէջ, 59 ռիւ վէրքիօ, մէքքօ Թուլպիաֆ եւ կլապիտ, օրօպիւս 62 քիւ, Սքասիօն վէրքիօ:

Կը նախագահէ Պ. Ս. Ա. Չիլի ՄԿՐՏԻՉԵԱՆ Կը խօսին Պ. Պ. ԼԵՒՈՆ ՏՕՆԻԿԵԱՆ եւ ՆՇԱՆ ՊԵՇԻԿՐԱՇԷՆԱՆ:

Կ'երգեն Ստիփան Պօզուսեան, Աւետիս Բիւիկեան Տիկին Արաֆի Մարտոնեան, Տիկին Լուսին Ամիրեան եւ Օր. Շաֆէ Պէմիեան: Կը նուազէ Պ. Մետուսեց:

Կ'արտասանեն Չոնիպ Մուրատեան, եւ Միւրթարեան վարժարանի աշակերտներէն Մուրատ Մարգրիսեան եւ Յովսէփ Տօնիկեան:

Քանի մը սիրողներ կը պարեն Մշոյ Գոչարին եւսյին: Նուազախումբ ԿԱՐՕ ՍԱՐԵԱՆԻ: Ճոխ եւ մատչելի պիւֆէ: Մուտք 200 ֆրանք:

ՔԱՐՈՆ — ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Կազմակերպուած Ֆ. Կապ. Սաչի Անիէն - պուս Գոլովի մասնաճիւղի կողմէ: Կիրակի 27 Փետրուար ժամը 13-30-23-30:

Ի նպաստ Օղակոտութեան կայանին նորոգման ֆոնտին:

Անիէնի քաղաքապետարանի շէնք սրբահանրուած մէջ, Փլաւ ը 1ՕՔէլ տը վիլ, Անիէն:

Գեղարուեստական բաժնին կը մասնակցին, Անիէնի եւ Իսիլի Հ. Յ. Դ. Նոր Սերունդի երգչախումբը, Տիկին Լիւսի Ամիրեան (երգ), Օր. Ալիս Բեշիշեան (արտասանութիւն), եւսյին:

Անիէնի Նոր Սերունդի կողմէ կը ներկայացուի «ԳՊՈՒՄԻ ՎԱՃԱՍՏԻՄԱՆԸ», ջրջալիք դաւելու մէջ պարը:

Ընտիր նուազախումբ զեկավարութեամբ Պ. Գրիգոր Վարդիպաեանի:

Հաղորդակց. միջոց. — Կառ Սէն Լազարէն իջնել կար աՄնիէն, Փորթ տը Գլիէն 140 եւ 139 թիւ օթօպիւս, Փորթ Շամիէրէն 165, իջնել վրնիւ Տը Լա - մարն:

ՄԵՍ ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. «Նոր Սերունդի» Ալֆրովիլի մասնաճիւղին, իր տասնամեակին առթիւ:

Կիրակի, 27 Փետրուար, կէսօրէ վերջ, ժամը 15 - 24, տեղույս քաղաքապետարանի սրահին մէջ, Մալ Վօլթէր, Ռիւ Վօլթէն:

Գեղարուեստական ֆոնտ եւ խմամուած քաժիմ:

Առնուելի Նոր Սերունդի «Կառվարենց» խումբի կողմէ կը ներկայացուի ժամը ճիշդ 15ին Գրիգոր Վահանի՝

ԲԱՍՏԻՆ ԱՆԻՒԸ (Թատերգ. 3 արար) Երապակեան պարեր, Օրֆէսը ԺԱՎ ՄԱՏԻԼԱՆ եւ իր խումբը:

Vainqueur de la Coupe de France de V ar iétés 1950 - 1951 et de Radio Luxembourg.

Հաղորդակց. միջոցներ. — Առնել օթօպիւս 103 Շարմիքօն Էֆ Լէն եւ իջնել Ռիւ տը Լիւսիօն: Մուտք 300 ֆր.:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԱՆԻՒՅՈՒ ՄԷՋ

Այս կիրակի իրիկուան ժամը 5-30ին ձայնաւոր պատարագ պիտի մատուցուի Նօթի Տաճարի Փէրֆէթիւիլ Սըբուսեան կեդեղեցւոյն մէջ: 35 ռիւ Ալպիա Ա.:

ԱՄԷՆ ՏԵՂ ՓՆՏՈՒՑԷԼՔ

Պարտաւար շէնքի մէջ կը խմամուած քաժիմ: Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի կողմէ կը ներկայացուի ժամը ճիշդ 15ին Գրիգոր Վահանի՝ խումբի կողմէ կը ներկայացուի ժամը ճիշդ 20ին Վահանի խումբը: Մուտք 300 ֆր.:

ՔԱՆՆԻԿԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆ  
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ  
ԵՒ ՆՇԱՆ ՓԱԼԱՆՃԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ

ՍՈՐՊՈՆԻ ՄԵՍ ԱՄՓԻԹԱՏՐՈՆԻՆ ՄԷՋ 27 Փետր. Կիրակի, ժամը 15-30ին Հովանաւորութեամբ

ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահութեամբ՝ Կարգ. պատուիրակ ՍԵՐՈՎԷԻ Ծ. Վ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Խօսք պիտի առնեն Տիկին ՀՈՒՐԻ ԻՓԷԿԵԱՆ - ՊՈՒՏԱԳԵԱՆ, Պ. Պ. ՖՐԵՏԵՐԻՔ ՖԷՅՏԻ եւ Մ. ՊԱՐՍՍՄԵԱՆ

Գեղարուեստական բաժնին պիտի մասնակցին Օր. ԻՐԻՍ ՊիւլՊիւիԼԵԱՆ (երգ), տաւրիլ եւ սրինդի ընկերակցութեամբ Պ. Չ. ՄԵԼԻՔԵԱՆ (Չութակ), Օ. ՍԵՂՄ. ՅԱԲԵԹԻԱԳՈՎԵԱՆ եւ Պ. Ա. ԳՄԲԷԹԵԱՆ (արտասանութիւն):

Սիֆուս - ԿՈՄԻՏԱՍ Երգչախումբը շրջապարտութեամբ Պ. ԱՓՐԻԿԵԱՆԻ ՆՈՒՄԳ Փրանսական քուսարի մը կողմէ

Մուտքը ազատ է: Հրաւիրատուները կը գտնուին, Հայոց եկեղեցին, «Յառաջ» խմբագրատունը եւ հայկական դրատունները:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ

Հերթական դասախօսութիւնը, այս ուրբաթ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին (Քաժիէ Ռեփան): Երեկոյթը նուիրուած է ՄԻԿԱՅԷԼ ՆԱԼԲԱՆՏԵԱՆԻ Ծննդեան 125ամեակին առթիւ:

Դասախօսք՝ Տիկին ՇԱԳԷ ՍԱԳԸՋ: Մուտքը ազատ է:

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԿՈՅ, 15 ՄԱՐՏ

Ա. ԳՄԲԷԹԵԱՆ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՎԱՀԱՆ

Կը ներկայացնեն ՅԱՎՈՒ ՊԱՐՈՆԵԱՆԻ ՊԱՆՏԱՍԱՐ ԱՂԲԱՐԸ

Մամբամամուտքիւնները յայտարարով:

ՄԱՐՏ ԵՒՆ

Տեղի կ'ուսուցայ Լիւնի ԵԿԵՂԵՑՏԷՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՄԵՍ ՊԱՐԱՀԱՆԴԻՍԸ

Նախագահութեամբ Տարտարապետներ Պ. Պ. ՄԻՒՉԻԻ եւ ՃԷՎԱՀԻՐԻ

FOIRE DE LYON - Pavillon Textile Ըղարձակ սրահներուն մէջ ժամը 16ին կէս գիշեր

Պարահանդէսի ընթացքին Պ. ՖՈՒՐՆԷՕԼԻ (Հիւլիէ) հակողութեան աւիլ, պիտի կատարուի ՎԻՃԱԿԱՀԱՆԻԹԻՒՆԸ

Ֆիլիպպի՝ որ պիտի ցուցադրուի սրբահանդէսէ:

Լիւնի Ազգ. Միութիւնը, Եկեղեցւոյն Յանձնարարութեամբ, Տիկիննց եւ Երեմ. Օ - ժանդակ յանձնարարութեամբ կը հրաւիրեն Լիւնի եւ շրջանի բոլոր հայրենակիցները այս աննախընթաց եւ շէնք պարահանդէսին:

Մուտք՝ 200 ֆրանք Կը յանձնարարուի կանխաւ ապահովել իր սեղանը (300 ֆրանք), հեռաձայնելով BU. 27 - 22:

Ֆ. Կ. ՍԱՉԻ Կեղը. վարչութիւնը շրջանակաւորութեամբ ստացած է Տիկին Գալֆայանի միջոցաւ. Գ. Գալֆայանէ եւ Պ. Վ. Միւնիլեանէ հարգալիցան, Պ. Տիմիթի Մատնաբուսեան եւ Տիկին Վանա - կանեանէ 500ական, զանազաններէ 1550, ընդհ. դումար 6550 ֆրանք:

Մասնաճիւղերէն կը խնդրուի կայանի շէնքի ի նպաստ հաւաքուած դումարները շուտով զրկել Միութեան չիֆ փոստին:

Հաւանաւոր շէնքի մէջ կը խմամուած քաժիմ: Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի կողմէ կը ներկայացուի ժամը ճիշդ 15ին Գրիգոր Վահանի՝ խումբի կողմէ կը ներկայացուի ժամը ճիշդ 20ին Վահանի խումբը: Մուտք 300 ֆր.:

ԿՐԸՆՈՊԸՆՔ. — Ֆ. Կ. Սաչի Կը խմամուած քաժիմ մասնաճիւղը ընդհ. ժողովի կը հրաւիրեն իր անդամուէրները, այս կիրակի ժամը 15ին, իր դպրոցի սրահին մէջ: Կարեւոր օրակարգ: Բոլոր ընկերուհիներու ներկայութիւնը պատասխանէ:

ՍԵՒ. ՄՈՒՐՍ Ուս. ընդհ. ժողովի կը հրաւիրեն բոլոր Սերատաւորները եւ մասնաւորաբար իր անդամները այս շաբաթ իրիկուան ժամը 21ին, Իսիլ «Պրիմ - եան» դպրոցը:

Imp. Araxes - 46, Rue Richer Paris (9<sup>e</sup>)

Պ Ո Ս Ք Ո Ր

Հաշակաւոր ՀԷԼՎԱՆ եւ ԼԻՔՈՒՄԸ, բոլոր հայ նպարավաճառներուն ֆոյլ Չանգաւան բոլորով, նուազ եւ կաղինով պատրաստուած տեսակներ: Բժիշկներու խի կարծիքով ԼՈՒՔՈՒՄԸ ու ՀԷԼՎԱՆ կը պարուակեն մեծազոյն չափով գոյ (ֆայր) ԱՐՏԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ 2, RUE LOUIS ASTOUIN, MARSEILLE















ՆՈՐ ԳԱՆՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԶԵՆՆԱՐԿԵՑ

Պ. Մենտէն Ծրանս նոր վարչապետին փոխանցեց իր բոլոր իրաւասութիւնները:

Փետր. 24ին բուն ցոյցեր տեղի ունեցան արեւմտեան Գերմանիոյ խորհրդարանին առջեւ, Փարիզի համաձայնութեանը քննութեան առթիւ:

ԻՐԱՆԻ խորհրդարանը Փետր. 24ին վաւերացուց յ. Միութեան հետ կնքուած համաձայնութիւնը, որով Մոսկուա պիտի վերադարձնէ 11 թոն իրանեան ոսկին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՐԱԳՅ ԱՆԻՏԻՆԻ ՄԵՉ Այս կիրակի իրիկունն ժամը 5:30ին ձայնաւոր պատարագ պիտի մատուցուի Նօթր Ծամ տիւ ֆէրփէթիւէ Սըբուռ եկեղեցոյն մէջ: 35 ռիւ Ալպէս Ա.:

պետներուն որոնք Գերմանիոյ աստուածայնօրէն վեհ վարչապետութիւնը կը փոխակերպէին կտրուկ թուրքու որոնցմով մարդոց վրեպը կը թռցնէին ու տըկարներուն մարմինները կը խողովոյնէին:

Սիւրբ Կիսկոստ ար հորեղանին ետեւ, կարծես յոգնած՝ աշխարհի անարդարութիւններէն ու զանաձմարդոց անպարզիծ ստրկամտութենէն: Այդ պահուն, դիչերն սկսաւ լուռութեան նրբանուրբ թելերով վարչամակ մը հիւսել երկարած, խորհրդանշանները ցոյց տուող զերբով, ու աչքերս ալ երկինք բարձրացուցած, աղաղակեցի:

Ով վեհ քաջութիւն, քու սուրբ է այս, այժմ թաղուած՝ հողին մէջ: Ով Սէր սրբազան, քու ծաղիկները են առսնք, խանձած՝ նուրբական կրակէն: Ով Փրկիչ Յիսուս, Բու Պաշտէ հոս թաղուած՝ գերեզմանին խաւարին մէջ...: ԽԱՒԻԼ ՃԻՊՐԱՆ ԱՅՂ. Բարգմ. Ս. ԱՇՅԱՆ (Վեռլ)

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»Ի ԱՌԹԻՒ ԽՆՁՈՅՔ—ՊԱՐԱՆԱԴԷՍ

Նախաձեռնութեամբ Տարօն Տուրուբեր - րանի Հայր. Միութեան: Կիրակի, 27 Փետրուար, ժամը 15:55 24: Սալ Յրանքօ Պելթի մէջ, 59 ռիւ վերնի, մէքրօ Թոլպիաք եւ կլասիէն, օրօպիւս 62 թիւ, Սքաւիօն վերնի:

Կը նախադահ Պ. ՊԱՅԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ Կը խօսին Պ. Պ. ԼԵՒՈՆ ՏՕՆԻԿԵԱՆ եւ ՆՇԱՆ ՊԵՇԻԿՍԻՆԵԱՆ:

Կ'երգեն Ստեփան Պօղոսեան, Աւետիս Քիւփէլեան, Տիկիմ Արաքի Մարատեան, Տիկիմ Լուսիկ Ամիրեան եւ Օր. Շաֆէ Պէնիկեան: Կը նուագէ Պ. Մեաւանց:

Կ'արտասանեն Ջանապ Մուրատեան, եւ Միսիթարեան վարժարանի աշակերտներէն Մուրատ Սարգիսեան եւ Յովսէփ Տօնիկեան:

Քանի մը սերողներ կը պարեն Մշոյ Քնարին եւայն: Նուագախումբ ԿԱՐՕ ՍԱՐԵԱՆԻ: Ճոխ եւ մատչելի պիւժէ: Մուտք 200 Ֆրանք:

ՔԱՏՐՈՆ — ՊԱՐԱՆԱԴԷՍ

Կազմակերպուած Ֆ. Կապ. Սալի Ա. նիէն - պուա Գորոմպի մասնաճիւղի կողմէ: Կիրակի 27 Փետրուար ժամը 13:30 - 23:30:

Ի նպաստ Օղակոտութեան կայանին նորոգման ֆոնդին:

Անիէնի քաղաքապետարանի շքեղ սրահէն երգուած մէջ, Փլաւ Ե Միւրի տը վիլ, Անիէն:

Գեղարուեստական բաժնին կը մասնակցեն, Անիէնի եւ Իսիւի Հ. Յ. Դ. Նոր Սերունդի երգչախումբը, Տիկիմ Լիւսի Ամիրապետեան (երգ), Օր. Ալիս Քէլիշեան (արտասանութիւն), եւայն:

Անիէնի Նոր Սերունդի կողմէ կը ներկայացուի «ԴԻՌՈՒՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԸ», քրքրալիւր դաւեչտ մէջ արար:

Ընտիր նուագախումբ դեկլավարութեամբ Պ. Գրիգոր Վարդիպապեանի:

ՍԵՇ ՊԱՐԱՆԱԴԷՍ

Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. «Նոր Սերունդի» Ալիֆորվիլի մասնաճիւղին, իր տասնամեակին առթիւ:

Կիրակի, 27 Փետրուար, կէսօրէ վերջ, ժամը 15 - 24, տեղուս քաղաքապետարանի սրահին մէջ, Սալ Վօլթէր, Ռիւ Վօլթէն:

Գեղարուեստական քնիւ եւ խնամուած բաժին:

ԵՐԳԱՀԱՆԴԻՍ — ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Նախաձեռնութեամբ Փոն տը Շէրիւի Ալպ. Միութեան, «Արաք» երգչախումբը պիտի տայ երգահանդէս մը, դեկլավարութեամբ Տիկիմ Բ. Անտոնանի, ի նպաստ Փոն տը Շէրիւի եկեղեցոյ շինութեան, այս կիրակի ժամը 15ին, յունական թատերասրահ (Րէվյէ): Երգահանդէսէն անմիջապէս վերջ ընտանեկան պարահանդէս միջնեւ ժամը 23: Մուտք 100 Ֆր.:

ՊԱՐԱՀԱՆԴԻՍ ՎԻՃԻՒ ՄԵՉ

Նախաձեռնութեամբ Ֆ. Կ. Սալի: Այս Եարաթ ժամը 20էն մինչեւ առտուն 3, նուագախումբ ժՕ. Փարթամեան: Ճոխ պիւժէ, մատչելի դիւնորով: Կը հրաւիրուին Վիլէնի եւ շրջանի հայրենակիցները եւ երիտասարդութիւնը քաջալերելու մեր այս գեղեցիկ եւ ազգօգուտ ձեռնարկը: Մուտք 200 Ֆր.:

ՎԱՆԱՆՍԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

ՎԱՒԱՆՍ.— Ալպ. Միութեան վարչութեան երկրորդ տարեշրջանը լրացած ըլլալով, կը հրաւիրուի Վախնի եւ շրջանի զաւուրները ներկայ ըլլալ ընդհ. ժողովին, որ պիտի զումարուի 26 Փետր. շարաթ երեկոյ ժամը 8:30ին, նախկին եկեղեցոյ սրահին մէջ:

Օրակարգ.— 1) Բարոյական եւ նիւթական զեկուցում: 2) Հաշուեքննիչ մարմին ընտրութիւն: 3) Նոր վարչութեան ընտրութիւն:

Կը խնդրուի բոլոր հայրենակիցներէ անխափր ներկայ ըլլալ սոյն ժողովին: ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ԳՍԱՆՀԻՆԳԱՄԵԱՅ ՅՈՐԲԵԼԵԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԵԻՆՇԱՆ ՓԱԼԱՆՃԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՍՈՐՊՈՆԻ ՄԵՇ ԱՄՓԻԹԱՏՐՈՆԻՆ ՄԵՉ 27 ՓԵՏՐ. ԿԻՐԱԿԻ, ԺԱՄԸ 15-30ԻՆ Հովանաւորութեամբ

Կարող պատուիրակ ՍԵՐՈՎԷԹ Վ. Վ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Խօսք պիտի առնեն Տիկիմ ՀՈՒՐԻ ԻՓէԿԵԱՆ — ՊՈՒՏԱԳԵԱՆ, Պ. Պ. ՅՐԵՏԵՐԻՔ ՃԻՅՏԻ եւ Մ. ՊԱՐՍԱՄԵԱՆ Գեղարուեստական բաժնին պիտի մասնակցեն Օր. ԻՐԻՍ ՊԻԼՊԻԼԵԱՆ (երգ), տաւիղի եւ սրի՞ գի ընկերակցութեամբ ԼԻԼԻ ԼԱՍԳԻՆ եւ ԺԱԳ ԲԱՍԹԱՆԻՆ Պ. Զ. ՄԵԼԻՔԵԱՆ (լուծակ), Օ. ՍԵՂԱ ՅԱՐԵԹԵՆՅԱՌՎԵԱՆ եւ Պ. Ա. ԳՄԻԹԵԱՆ (արտասանութիւն): ՄիֆԱՆ — ԿՈՄԻՏԱՍ երգչախումբը ղ: Կազմութեամբ Պ. ԱՓՐԻԿԵԱՆԻ ՆՈՒԱԳ Փրանսական քաղաքի մը կողմէ Մուտքը ազատ է: Հրաւիրուածները յը գտնուին, Հայոց եկեղեցին, «Յառաջ» խմբագրատունը եւ հայկական զբոստանները:

Հ. Յ. Դ. ԹԱՆԳԱՐԱՆ

Շնորհակալութեամբ ստացանք իրենց այցելութեան առթիւ — Հայրենակից Պ. Ա. Էն 15 հազար Ֆրանք, ընկեր Յ. Պաւրոսեանէ հազար Ֆրանք: ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ԽՆՁՈՅՔ ԼԻՈՆԻ ՄԵՉ

ՓԵՏՐ. 18Ի ՏՕՆԱԿԱՍԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒԻ Նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. «Վարանդեան» կոմիտէին, մասնակցութեան նոր Սերունդի «Միամանթօ» խումբին: Այս կիրակի կէս օրէ վերջ, ժամը 3էն մինչեւ կէս դիչեր, Յոյններու սրահին մէջ, 5 ռիւ Պօնֆուա: Կը խօսին ընկեր Ս. ՄԻՆՏՈՆԵԱՆ Գեղարուեստական բաժին, Ճոխ պիւժէ, Երրորդական պարեր: Մուտքը ազատ է:

ՔԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՄԱՐՍԻՆԻՈՅ ՄԵՉ ՄԱՐՏ 5ԻՆ ԺԱՄԸ 21ԻՆ Նախաձեռնութեամբ Ֆ. Կ. Սալի Պոննի մասնաճիւղին: Կը ներկայացուի ԱՇՈՒՂ ՎԱՐԻՊԸ Մանրամասնութիւնները յաջորդով: ՄԱՐՏ 13ԻՆ ժամը 16էն 24 Պարահանդէս, նախաձեռնութեամբ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի Պանէժօ Քաշանի մասնաճիւղին: Մանրամասնութիւնները մօտ օրէն:

ՅԵՏԱԶԳՈՒՄՅ Է

Իրերողութեան դասախօսութիւնը որ տեղի պիտի ունենար այս երկուշաբթի իրիկունն Գաֆէ Քատէի մէջ:

ԿՈՒՉՈՒԻ

Աշկերտ մը կամ աշկերտուհի մը եւ կամ զործաւորուհի մը դերձակի քով աշխատելու համար: Դիմել Պ. Միսիտեանի, 74, Rue d'Hauteville, Paris (10), PRO. 24-58

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ՓԱՐԻՉ.— Հ. Յ. Դ. Եղիպտացի կոմիտէն ընդհ. ժողովը կը հրաւիրէ Ռաստմ, Քրիստափոր, Արիւր - Սերո - Միրտիչ Եօրանգարապետեան, Ռաֆիլ, Վահան Խորէնի եւ Փոքրիկ խումբերը այս շաբաթ ժամը 20:30ին, սրճարան Պարպօթ (Կառտիւ Նոտին զիմաց): ԻՄԻ.— Հ. Յ. Դ. Չաւարեան կոմիտէն ընդհ. ժողովը այս շաբաթ ժամը 9ին, Սրբեան զարոյցը: Կարեւոր օրակարգ: Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է: Կը խնդրուի ճշգրտագոյն ըլլալ: ՇԱԻԼ.— Հ. Յ. Դ. «Արուսեան» խումբի ժողովը այս շաբաթ ժամը 21ին, ընկեր Թորոս Սարեանի բնակարանը: Կարեւոր օրակարգ: ՎԱԼԱՆՍ.— Հ. Յ. Դ. Շրջ. կոմիտէն ընդհ. ժողովը կը հրաւիրէ բոլոր ընկերները այս կիրակի առաւօտ ժամը 9ին, Ահարոնեան ախումբը: Բոլոր ընկերներուն ներկայութիւնը պարտաւորել է: ԿՐԸՆՈՂԸ.— Ֆ. Կ. Սալի Կընտրուած մասնաճիւղը ընդհ. ժողովը կը հրաւիրէ իր անդամութիւնները, այս կիրակի ժամը 15ին, իր զարոյցի սրահին մէջ: Կարեւոր օրակարգ: Բոլոր ընկերներու ներկայութիւնը պարտաւորել է: ՍԵՒ. ՄՈՒՐԱՏ Ուս. ընդհ. ժողովը կը հրաւիրէ բոլոր Սերատասայերը եւ մասնաւորաբար ի անդամները այս շաբաթ իրիկունն ժամը 21ին, Իսիւ Միսիտեանի զարոյցը:

ՍՏԻՊՈՂԱԲԱՐ ԿՈՒՉՈՒԻ

Սպասուի մը Անտիպի ծերանցիմ համար իրաւ նպաստաւոր պայմաններով Դիմել ամէն օր ժամը 14:30էն 18, Ալքաճատարանի գրասենեակը՝ 32 Ռիւ տը Թրէվիլ:

Լաւ զործաւորուհիներ կիներու «չքմի-ղիւ»ի համար: Ապահովուած է իրենց տարեկան գործը (Աքքրֆրիկտոր չուգուիր): Դիմել:

Maison MICHEL, 165, Rue de Javel Métro Félix - Faure Առաւօտեան՝ ժամը 10-12: Imp. Araxes - 46, Rue Richer Paris (9):

ՃԱՇԱՐԱՆ ԵԱՐ

Հիմնադիր-տնօրէն ԳՐԻԳՈՐ ԹԵԻԱՆԵԱՆ Ցրանսական - հայկական եւ կովկասեան ընտիր էերակուրներ ՇԱՆ ԶԷԼԻՉԷԻ ՍՐՏԻՆ ՎՐԱՅ 4, Rue Robert - Estienne (Rue Marbeuf) PARIS (8e) (Métro: F. D. Roosevelt) Հանիլի մքնուրս Առաջնակարգ կովկասեան խորովածներ, «Հաշիք», «Քարաքի» BAR AMERICAIN





ԿԻՐԱԿԻ  
27  
ՓԵՏՐՈՒԱՐ  
\*  
DIMANCHE  
27 FEVRIER  
1955

ՕՐԱՔԵՐԹ

31րդ ՏԱՐԻ — ԹԻԻ 7609 31<sup>e</sup> ANNEE

Խմբագիր՝ ՇԱԽԱՐՇ ՄԻՍԱԿԻԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ, 11րդ ՏԱՐԻ, ԹԻԻ 3020

**ՄԵՐ ԽՕՍՔԸ**

**ՆԵՐՅԵԼԻՆ ԵՒ ԱՆՆԵՐՅԵԼԻՆ**

Գործոն ղեկավարը կը նստանան կամ կ'անհետանան: Դիրքերը կը պարզուին:

Միջավայրի փոփոխությունները հետ, դործունեությունները եղանակներն ալ կը փոխուին: Մինչև անգամ ա՛յն աշխարհամասին մէջ որ կը կոչուի Միջին Արեւելք:

Ի՞նչ աշխատանքներ կը կատարուին, պարզուած դիրքերը վարակու, օրուան պահանջները զօհանքներու համար:

Եթէ հետեւեալ անցողիկը, ձեր առջեւ պիտի պարզուի հետեւեալ տխուր իրականությունը:

Չափահաս երիտասարդութիւնը — այն որ բարձրագոյն կը թուի ստացած է կամ կը ստանայ Ներքուդայի Թէ Ամերիկայի մէջ, մեծ մասով կը խուսափի հանրանուէր աշխատանքէ:

Կայ դասակարգ մը, որ եթէ բարեհաստի սկիզբը մը նետել հայկական անդամատանին վրայ, կը նախընտրէ զիսկ պատուհանէն: Յանկապատէն: Կը վախճայ որ իր շուքէն կամ շնորհքէն բան մը կը պահուի, եթէ ներս մտնէ եւ խառնուի ամերիկայ շարժումին:

Ուրիշ դասակարգ մը կրակին կը մօտենայ կիսկատար զիսկ ինքնուրու: Երանդ ունի, բայց պաշար չունի: Եւ մատը մատին չի խփեր, բան մը աւելի սորվելու համար:

Երկու պարագաներուն մէջ ալ, ոչ միայն հանրային, այլ եւ մտաւոր մակարդակն է որ կը տուտէ: Բուն բառով՝ կ'ընէ կամ կը լքանայ:

Կայ պէտք, հետզհետէ համատարած երեւոյթ մը կը ստանան ամառը ինքնը եւ անշարժութիւնը:

Ոչ նոր ուժեր կը հասնին, ոչ ալ վերանորոգման հետքեր կ'երեւան հանրային անդամատան մէջ:

Բարձրագոյն են այս տղաներն իրականութեան պատճառները:

Մէկը համառոտակի պարզեցինք արդէն, — ներկայ երիտասարդութեան խուսափումը կամ թարթախումը: Երկուսն ալ հետեւեալ անտարբերութեան կամ անզիտութեան:

Օրինակ, — իրողութիւն է որ այդ երիտասարդութիւնը ջանջախիչ մեծամասնութեամբ կը հետեւի դործնական զիտութեանց, շահարէր ասպարէզներ ասպահն վերու համար, ասպարէզներ:

Բացառութիւն կը կարգեն անոնք որ պաշար կ'ամբարեն հանրային ծառայութեան համար:

Արդէն շատերը հասած են եթէ ոչ փայլուն, գոնէ անկախ եւ ինքնաբաւ դիրքերու:

Արդ, ներքին է որ կ'ծկուին իրենց պատանային մէջ, կամ հանրային ասպարէզ նետուին թերխաշ զիտութիւններով:

Գաղտնիք չէ. անոնց մէջ հարկաւորներ կան որոնք ոչ միայն կարգապահ հայրերն են, այլ եւ չեն զիտեր, օրինակ, թէ ի՞նչ է 1915 Ապրիլ 11/24ը:

Թերեւս երէկ ներքին է որ չզիտանային երկուսն ալ եւ զեռ ուրիշ բաներ: Իսկ այսօր, երբ ամէն պատահար ինքն ունին ուսանելու եւ դարձանալու:

Ներքին է բժշկութիւն կամ ճարտարագիտութիւն սորվել շողեպներ, բայց ոչ մայրենի լեզու, ոչ ալ Հայոց պատմութիւն կամ գրականութիւն սերտել:

Ի՞նչ կ'արժէ երիտասարդութիւն մը, երբ դուրսը ուսած է միջնակարգի դիտել լիքներով, բայց կը զեղբրի բարձր, հայկական անուն մտած առեն:

Մեր անպարզ կամ վանահայր վարդապետները փոքրաւորներ կ'ունենային: Արդեօք այս երիտասարդներն ալ փոքրաւորներ պիտի փնտռեն, որպէսզի կարենան մասնակցել հանրային ծառայութեան:

**ՕՐՈՒԱՆ ԴԵՊՔԵՐԸ**

**ԿԱՑՈՒԹԻՒՆԸ**

**ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼԻՔԻ ՄԷՋ**

« Լը Մոնտ » երէկուան խմբագրականով զիտել կուտայ թէ « յարաբերութեանց լարումը կը բարձրանայ ժամէ ժամ, Մոտաւոր Արեւելքի մէջ », իրբեւ հետեւեալ թուրքերիւրքեան դաշինքին ստորագրութեան որ տեղի ունեցաւ Փետր. 24ին:

« Այսօր երկու խմբակցութիւններ ղեկավար կանգնած են Արաբական Դաշնակցութեան մէջ. — Հաշիմականներու ճակատը, զոր ինչ ըլլալով իրաք, որ կամայ ակամայ իր ետեւէն կը քաշէ Յորդանանը, կը թնամ է Լիբանանի մը վրայ որ շատոնց զիտէ արեւմտեան օգնութեան առաւելութիւնները. միւս կողմէ Եգիպտոսը, որ վճռապէս որոշած է պաշտպանել իր դիրք իրբեւ անաշուրտ արաբական աշխարհին եւ մասնաւորապէս դործագրել համարարական ապահովութեան դաշինքը: Գահիրէի ետին ուժգնորէն զիտք բռնած է Մէլուտի Արաբիան, ոչ այնքան թշնամութեամբ համակուած արեւմտեան զինակցութեան ղեկ որքան մղուած արեւմտեան թշնամութեան մը՝ հաշիմեան զիտումներու հանդէպ:

Բուն զինուորական զեռնի վրայ հաւասարակշռութիւնը պիտի խղճուի ի նպաստ իրաքի: Այդ երկիրը որ բարձրագոյն զբաւուր բանակ մը ունի, կ'ունակի ալ՝ թուրքին եւ Փաքիստանի ուղղակի կապը: Բողոքներն եւ աւելի անպիտ արեւմտեան ազդերու նիւթահան անսահման ազդերը, մասնաւոր տեղ մը կը զբաւէ արաբական նուիրապետութեան մէջ: Բայց Եգիպտոս պաշտպանելով չեղոքը — թէ ալ զիտք մը որ ցանկալի է արաբական տեղներուն համար, մեծ աջակցութիւն կը վայելէ հանրային կարծիքին, աշխարհի այդ մասին մէջ:


Ինչ որ ըլլայ, Պաղատի դաշինքին ստորագրութիւնը պիտի պայթեցնէ Արաբական Դաշնակցութիւնը, նոյն իսկ եթէ դաշինք օրբեք ընթացքին միջին ճամբայ մը գտնուի, փրկելով երեւոյթները:

Դաշինքի ստորագրութիւնը յաջողութիւն մըն է ամերիկեան քաղաքականութեան համար: Երկու տարի է ի վեր Մ. Նասանզներուն արտաքին նախարարութիւնը յաջողեցաւ յաջորդաբար իր թուրք դաշնակցին շուրջ համախմբել Փաքիստանը, իրաքը եւ վարչ թերեւս ուրիշ երկրներ Մոտաւոր Արեւելքի մէջ: Հասկինալի է այդ նախարարութեան գոհունակութիւնը:

Լոտոնի մէջ ցնցողուած գոհունակութիւնը այնքան ալ հասկնալի չէ, առաջին անգամով: Արաբական Դաշնակցութեան խորտակումը, համարարական հաստատուն պահանջներու դաշինքին հաւանական անհետացումը կը կարգեն կարգաւորումը այն ամբողջ զբոսութեան որուն վրայ դրած էր իր յոյսը Լոտոն, վերջին պատերազմէն ի վեր:

Պարզապէս այս առթիւ անդրադառնալով Մուրիոյ կացութեան, զիտել կուտայ թէ իրաքի հետ կցման կուտակիչները վերահասած են խլրտումները: « Զէպէլը Տրիպլի մէջ, ուր բրիտանական ազդեցութիւնը աւանդաբար հզոր է, անհասանելի է որ ցոյցեր տեղի ունենան ի նպաստ սեւակ մը անշուրտ (միացում իրաքի եւ Մուրիոյ): Դեռ երէկ կարեւոր ընդհանրաման տեղի ունեցան Հոմսի մէջ, միացման կուտակիչներուն եւ հակառակորդներուն միջեւ: Կրնայ ըլլալ նաեւ որ Արգաւանդ Մասիկի կուտակիչները նոր ձեռնարկ մը փորձեն եւ բանակը անդամ մը կուտակուեն, պաշտպաններու համար Մուրիոյ վտանգուած անկախութիւնը »:

Թերեւս այս առթիւ զիտել կուտայ թէ Ֆրանսան ալ կենսական շահեր ունի Մոտաւոր Արեւելքի մէջ եւ թէ կարելի չէ



ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐ ԵՒ ՉԵՄԱՐԱՆԻ ԳԱՍՊԱՐ ԻՓԵԿԵՆՆ



ՀԻՄՆԱԴԻՐԵՆԵՐԷՆ ԲԺ. ՀԱՄՕ ՕԶԱՆՁԱՆԵԱՆ

**ԿՈՉ ՖՐԱՆՍԱՑԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ**

Այս կիրակի Սարգոնի շքեղ հանդիսարանին մէջ Փարիզի Հայուրիւնն ալ պիտի տօնախմբէ Համագայի Ն. Փալանեան ձեւարանի քանակագումակը:

Վստահ եմ որ բոլոր անոնք որոնք կը գնահատեն հայ գիրքի ու հայեցի դաստիարակութեան արժէքը պիտի փութան եւս յիշատարանին հայկ. մշակոյթը եւ պատմացներու հայ միտքը օտար հորիզոններէն իր հաստատուած մշակոյթի ձեւարանի մը քանակագումակը:

Վստահ եմ որ բոլոր անոնք որոնք կը գնահատեն հայ գիրքի ու հայեցի դաստիարակութեան արժէքը պիտի փութան եւս յիշատարանին հայկ. մշակոյթը եւ պատմացներու հայ միտքը օտար հորիզոններէն իր հաստատուած մշակոյթի ձեւարանի մը քանակագումակը:

Փառավորաբար մը հոգեկան ու մտաւոր կեանքին յատկանիշները կը պահպանուին ու կը զարգանան առաւելաբար իր կրթական հաստատութիւններուն մէջ: Այսօր արտասահմանի մեր ժողովուրդի մեծագոյն տագնապը մտաւորական առաջնորդներու եւ կրթական մշակներու պակասն է: Մեծ եղանակի մեր անաւոր կորուստներու կարգին անդամաւակի մնացած են տակալի կրթական հաստատութիւններու անբաւարարութիւնը եւ նախապէս մտաւորականներուն քոչած պարագը:

Այսօր գոյութիւն ունեցող սակաւաթիւ երկրորդական բարձրագոյն վարժարաններէն մէկն է Փալանեան ձեւարանը,

հիմնուած Հայկ. մշակոյթի սիրով լսանալատ քանի մը մտաւորականներու կողմէ, կոչուած՝ լրացնելու այդ բերին, ծառայելով հայ մշակոյթին:

Քանակագումակ տարիներու ընթացքին, հակառակ ներքին քրիստոնէսներու եւ զօտարին պայմաններու, իր կրթամուէր վարչներու եւ հայ ժողովուրդի գոհունակութեան շնորհիւ արեւմտեան իր գոյութիւնը զառնալով պատուարէր հաստատութիւն մը, ազգին պարգեւելով ընտիր մտաւորականներ, կրթական մշակներ ինչպէս նաեւ գրական եւ հանրային ասպարէզներու նուիրում անոնք:

Այս տարի կը հրատարակուի Փարիզի եւ ընդհանրապէս Ֆրանսայի հայութիւնը որպէս զի լայնօրէն բերել իր ներքին եւ քարոզական օժանդակութիւնը Համագային Բնկերութեան եւ ձեւարանի այս յոյսով նախապէս հանդիսարանաց, այն համագումարով որ նպատակ ունի ըլլալ հայ պարագի բարգաւաճումը եւ հայ մշակոյթի զարգացումը:

Մնամք ողջունելու եւ Օրհնութեամբ Այոթարար ՍԵՐՈՎԵԼ Ծ. Վ. ՄԱՆՈՒԿԵԱՆ Կաթող. պատուիրակ Արեւմտ. Եւրոպայի

**ԵԳԻՊՏՈՍ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ ՎՏԱՐԵԼ ԻՐԱՔԸ**

Վերջին լուրերու համաձայն, Եգիպտոս պիտի առաջարկէ արաբական հաւաքական ապահովութեան դաշինքը ստորագրող պետութեանց՝ վտարել իրաքը: Այս յայտարարութիւնը պաշտօնապէս կատարեց վարչապետ Կամալ Նասրը, ներկայացուցիչը, թուրքերիւրքեան դաշինքին ստորագրութեան անմիջապէս ետք: Այսպէս նկատելով որ կրնայ միաձայնութիւն չգոյանալ իրաքը վտարելու համար, աւելցուց, — « Եթէ իրաք չվտարուի, Եգիպտոս ինք պիտի քաշուի դաշինքէն, վասն զի չուզէր կայուել նոր յանձնառութիւններով զոր իրեն պիտի թելադրէ վարչապետ Նոբել Սայիտ: Եգիպտոս պիտի ծանուցանէ արաբական բոլոր պետութեանց թէ չեղեալ կը նկատէ համարարական ապահովութեան դաշինքին այն բոլոր յօդուածները որ կապ ունին իրաքի հետ, որովհետեւ Եգիպտոս չուզէր անուղղակի միանալ արեւմտեան պետութեանց հետ կապուած զինակցութեան մը եւ, ատով իսկ, կրտապաշտօնակա՝ դործակցութեան »

( Շար.ը կարդայ Գ. Էջ )

դաշնակցի մեծ պետութիւններէն երկուսն են (Անգլիա եւ Մ. Նասանզներ), շարունակելով թշնամութիւն ցոյց տալ երրորդին հանդէպ (Ֆրանսա):

**Ի ՆՊԱՍ ՓԱՀԱՆՋԵԱՆ ՃԵՍՄԱՆԻ**

Պէյրութի մէջ բացուած հանդեսակուտութեան քանակագումակը եւս հաւաքաբար նուիրած են 5850 Լ. ոսկի: Նախորդ ցանկերու գումարումով հանդեսակուտութիւնը ցարդ հասած է 99.350 Լ. ոսկի: Հանդեսակուտութիւնը կը շարունակուի եւ յոյս կայ որ ընդհ. գումարը հասնի 150.000 Լ. ոսկի:

× Հազար տղար նուիրած է Պարբերիկի Պոսթի մէջ: Նուիրատուն Լ. Տանթի այցելութեան սովոր ալ հազար տղար յանձնած էր: Պոստի եւ համարտ Հայ մըն է: Կը ցաւի որ ինք առիթ չէ ունեցած դպրոց երթալու, եւ կը փափաքի որ ժողովուրդին զաւակները չարկուին զպրոցէ:

× Պոսթի մէջ Այդ. Կեղք. վարչութիւնը շնորհաւորելով Պէյրութի Փալանեան ձեւարանի 25ամեակը 500 տղար կը նուիրէ եւ նամակով մը կը գրէ « Հայրենիք » թէ « ձեր սրտին ալ մօտ է ձեւարանը, որ այնքան մեծ եւ պատմական դեր մը կը կատարէ մեր ազգային կեանքին մէջ: Ամէն տեղ մեր հոգեւոր հովիւները եւ հոգաբարձութիւնները պիտի աշակցին ձեր կողմէ հանդեսակուտ յանձնարարութեան »:

Ա. ՄԻԿԱՅԵԱՆ արեւելեան Պերլին զընայ կառավարական պատուիրակութեան մը հետ, Հայկեցիկ տօնակազմին առթիւ:





